


891.99
Z-42





Ա.ՐԵՆ.ՇԵՍ ՅԱ.ՐՈՒԹԻՒՆԵԱՆ

ՆՈՐ ՔՆԱՐ

ՏԱԿԱՐԱ "ՀԱՆԻԲ",
ԶԱԼՈՅՆԻՑ

1912

ՀԱՐԳԻ ՄԱԴՐ Խ. ԿԱՐԱՃԵՂ

10 NOV 2011)

ՆՈՐ ՔՆԱՐ

891.99

2-42

Ա.ԲՏԱ.ՇԵՍ ԸԱ.ԲՈՒԹԻՒՆԵԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔ

1004



સુજરાણી “ દાદીઓ ”

ՀԱԼԱԲԻԱ

1912

10.06.2013

38470

Ճ Ա Կ Ա Տ Ա Գ Բ Ա Կ Ա Ն Ո Ւ Խ Տ

Հիվոկրէնի ես եմ յամառ ուխտաւոր,
Եւ կէս ճամբան զիս կը լքաչ Պեղասոս,
Այլ արքենալ աղքերակէն մշտահոս՝
Դեռ կ'երազե՛մ շալկած հողէ իմ սափոր:

Եւ սուրբ լեբանովողերն ի վեր վառաւոր,
Քարուտ ճամբէնի յիմա՛րօպէն, փոսէ փոս,
Կը փորձեմ գեռ ես մադցիլ յամր, անխօս,
Մինչ կ'ըղդետնէ զիս յոգնութիւն մ'անսովոր:

Ո՛վ ուխտ, հաւատքգ՝ իմճամբորդի ցուսս ամուր,
Կը քաշքըշէ զիս՝ ցորչափ վառ է քու հուր,
Ո՛վ ուխտ տնմեռ՝ նուիրական աղքեւզին:

Եւ կասկածոտ ու գըլխիկոր՝ այլ յամառ,
Պիտի քալեմ գերքուկ ճամբէն, յամրաբար,
Մինչեւ վերջին կայծն ուժերուս մարդկայի՛ն:

ԺԱՆ ՏԻՄՈՒԼ
~~ԿԵՐԵՎ ԽԵՐ~~

Խօնացիուց
ուժ սրբազնութեան
~~ՀԱՅ~~

2/50 21
Տ. Բ. 2

ԲՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ

~~X~~ Ա Մ Ա Ռ Գ Ի Ց Ե Ր

Քրոջս՝ Այրզինեկին

Անհունորէն խաղաղ գիշերն ամառուան
կը բաքախէ խորհուրդի մը մէջ վսեմ.
Խորն այն լազուարթ միայնութեանց՝ կը հեւան
Ոսկի աչքեր, ծիր-կաթինը ձիւնեղէն:

Մայրտորով բընութիւնը յոգնաբեկ
Հանդիստ կ'առնէ գիշերուան մէջ վառաւոր,
Եւ լուսընկան իր քաղցրավայլ ժըպտով շէկ
կ'ոսկեզօծէ վայրանըկարն հեւաւոր :

Պարտէղին մէջ՝ շուշանները ձիւնալանջ
իրենց նըրքին կը մըսան բոյրն ըդդպլիչ.
Հոն՝ ըսփոփել իր վէս հոգին նըրքատանջ
թոյլատրեցէ՛ք երազողին դառնախիղն:

Կայծոռիկ մը կ'ուրուագըծէ մութին մէջ
Բատուգութեան նըրքուղի մը լուսելէն,
— իտէալի ճամբան՝ յանդուզն ելեւէջ,
Զոր գեշերուան ալեքները կը թաղեն:

Գեռ մըրմունջներ, հերքեր կ'երգեն քըրմանման
Ծառերուն տակ, ծաղկանց մէջէն ցընծալիք,
Եւ քընութիւնն իր գորովով մայրական՝
Կ'ապրեցընէ ամէն մասնիկ, ամէն իր,

Բնկղղմանած յունապիին խընկահոտ
Ճիւղերուն տակ, բանաստեղծը յուլաբար
Կը թերթատէ իր խոհերը վարանոտ,
Ճարակ՝ յուզմանց իր քընարին բազմալար:

Եւ կ'օրհներդէ յուզումնավառ շըրթներով
Անասելի գեղեցկութիւնը կեանքին,
Մինչ ոսկերիք աչքեր՝ վերէն՝ անվըրդով՝
Բանաստեղծին կը բարեւեն ժըպտագին:

Ա Ն Բ Զ Ա Ն Ք

Գարնան գիշերուան երկինքն է սկայծուու
Լուսնով ոսկեզօծ մառալսուղին մէջ,
Կապոյտին աչքերն հեշտանքով տնձառ
Կը քթթեն քընա՛տ ու երազատենջ:

Ի՞նչ քաղցը է նստիլ պատուհանիս քավ
Եւ այս խընջոյքին հոգիս անձնատուք
Ծըծել երազը դառն ըսփովանքով,
Մեծ մոռացման մը վայսկեանին մէջ լուռ:

Հոն կ'անդորրի թափն հոգւոյս ծըփանքին,
Որ խաղաղաւէտ լըճի մը նըման
Դ'անըրջէ անշարժ եւ ըզմայլագին,
Եւ ուր կապոյտէն՝ ջահեր կը ցոլոն:

Կը հանգչի սիրտու ալ, -- հրավառ խընկաման,
Յուշիկ թմբութեամբն իր կըսկիծներուն,
Եւ կըրօնաշունչ պահը գեշերուան
Անվերջ վայրկեան մ'է վայելքով լեցուն:

Գորնան գեշերուան լուսնին տակ պայծառ
Հեշտ է ինձ այսպէս վարիւ անուբջին,
Հպաւլ ներսս ուժգին կեսնքը մշշտավառ
Եւ սըրբել հոգիս իր ցաւերէն հին:

Ա Պ Ր Ե Լ Ո Ւ Գ Ի Ն Ո Վ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Գինովնալու՝ երազավը տեհնչագին
Հեշտանքի մը արքեցութեամբ իրական,
Կ'ըղձամը թոթուել ըրւառորէն մարդկային
իր գիւրաբեկ ու գետնաքարշ հին պատետն:

Հեւէներովս տնձնիւր՝ լուծուել բնութեան մէջ,
Ու թափանցել իսկութեան խորն իրերուն,
Անեզրութեան իբր ուխտաւոր կայծ մ'անշէջ
Անդի՞ն անցնիւ երեւոյթէն զաղփալփուն:

Եւ կամ ըլլալ սուր սարերու բարձունքին
Աղատագի արիամիրտ արծուին պէս,
Ու ճախերուս յագեցընել թափն ուժդին,
Հըպարտութեան թողած ակօս մ'ետեւէս:

Ու թեւերուս լայն բախմամբը զօրաւոր,
Մայր բընութեան լիագորով գիրկն անհուն
Պըտրոցընել երազներըս մենաւոր,
Շըքեղապանծ վեհութեան մօտ սարերուն:

Երանդաւէտ ծաղկանց հոգւովին առլցուն
Տերեւախիտ անտառներու վայրին լուռ
Կ'ուղեմ ըլլալ հիւր մը, — եւզնորդ մը ցնծուն,
Թաւուտներու հոծ գըրկին մէջ թաքթաքուր:

Կայտուել այնտեղ ջինջ առուակի մ'ափին մօտ,
Եղբայրներու, քոյրերու հետ միասին,
Ու վայելել ցընութիւնը բազմոյօդ
Արբեցութեամբ կեանքն ապիւլու հեշտանքին:

Հովիտներու ըստուերախիտ վայրերուն
Կ'ուղեմ ծաղկն ըլլալ — շուշան մ'անթարշամ,
Բուսած հոգին պորտին վրայ սարսըռուն
Նայուածքի մը՝ ազատ այցէն ապաժամ:

Ու վայելել մեծ բընութիւնն համօրէն,
Ծըծել անոր հոգին, աւէշն ու երանդ,
Արբեշու կեանքով, կերքով արբշու ուժդնօրէն...
— երազով քաղցրիկ անուրջ, սի՞ն տենջանք:

Պ Ա Յ Ֆ Ա Յ Ո Ւ Խ Ա

Ա'լ կը գեղնի սաղարթախիտ սարսինան,
Պատըշգամիս դատարագեղ հովանին.
Չոր տերեւներ, դողդոջ, տըրտում վար կ'իյնան,
Ու մահագոյժ սեւ օրուան մը սուգն ունին:

Հօն կը խամրի յետին ողկոյզն ազագուն,
Կը հեռանայ անկից՝ մեղուն յուսահատ,
Ու ցըստագին կապոյտին մէջ՝ շըւարուն՝
Կ'երթայ թուցնել պատրանքներուն իր ջոկատ:

Քանի՛ անգամ այս երդին տակ խլնկաւէտ
Ես երկնեցի ջինջ երազներ վեհաշուք,
Եւ կամ առտուն՝ թըռչուններուն զուգահետ
Մատուցի հոն իմ պաշտամունքս անշընուկ:

Հորիզոնին հանդէպ, անշարժ, ինքնամփոփ,
Իրիկուններն, հոն, երկիւզած տրտմութեամբ,
Քանի՛ անգամ ես հըսկած եմ սըրտատրով,
Հոգւոյս վերեւ՝ կասկածներուն իմ սեւ ամպ:

Խորան դալար՝ խոկումներուս մենամուլ,
Կը քայքայուի սկատըգամիս սարփինան.
Չոր տերեւներ, իբրեւ յոյսերն իմ ամուլ,
Դողդըզալէն եւ ուժաթափ վար կ'իյնան:

1001
155
8

Չ Ա Ե Ա Գ Ի Շ Ե Բ

Կը հեծէ անվերջ հովը ձըմեռուան,
— Հինաւուրց սգի,
Եւ կ'եղերերդէ ողմերդը մահուան,
Արցունքի, սուգի:

Ու ձիւնն, ըսպիտակ խորհըրդանշան
Յոյսերու սառած,
Կը տեղայ անդուլ, — ուխտաւոր դաժան
Ու թափառայած:

Հոս, սենեկիս մէջ, մենարան մաքուր
Ու տաճար խոկմանց,
Ես՝ անքուն հոգի՝ պատարագն եմ լուռ
Ու պաշտօնն անանց:

Եւ մինչ կ'երազեմ դըժնէ գիշերին
Հըսկող մենական,
Դեռ հովը կ'երգէ սեւ պատարագին
Անվերջ շարական:

Խոհեր՝ դըլիս մէջ, սէրեր՝ սըբախ մէջ
Տակաւ կը սառին,
Հոգւոյս պէս՝ թափուր, անլոյս, փառաշէջ,
Սենեակս է լուսին:

Գիշերն է երկայն, անվերջ կ'երկարի՛,
Հոգերով լեցուն,
Ու եղերօրէն ներսը կը մարի
Ջահն երազներուն:

Ու կըդդար տակաւ հեշտութիւնն անհուն
Ցուրտ տուանձնութեամն,
Մինչ դուրսն արհաւրսա վայիւնն հովիքուն
Կ'ուբայ, — յաւիտեա՞ն:

Այլ իմ գանկիս մէջ մըտածմանցս իմ սեւ
Հիւլէներ ցըրտին
Կարծես ա՛լ դադար կ'առնեն ակներեւ
Ու հոն կը սաւե՞ն:

Ա Յ Ն Ա Ն Ա Յ Ի Ն

Աշունն եկաւ վերըստին,
Խոնաւ, մըռայլ, սըգաւոր,
Տերեւները կը թափին
Տըժդոյն, վըտիտ ու չոբչոր:

Սուր սարսափ մը անսովոր
Կը սաւառնի իմ չորս դին,
Եւ հոգիս է վիրաւոր
Նըման այրի նոր հարսին,

Հանդիսաւոր սուգերուն
Սեւ օրուան մը մօտալուտ՝
Ունիմ կառկածն ես անդութ:

Եւ հեգնալից ու ժպտուն՝
Կ'ապրիմ ցաւոտ՝ այլ զըւարթ,
Վերապահմանց մէջ հըպարտ:

X ի Ա Յ Գ Ի Ս

Գեղամ Բարսեղեանին

Այդիս դալար՝ կը սարսըռայ ցընծագին,
Ողկոյզներու մարգարտաշար յորդման մէջ,
Կ'ուռի կայլակը մեղրալից հատիկին՝
Օծուած այդուն արծաթափայլ ցողով գէջ:

Համայնասփիւռ կարմիր համբոյրն արեւին
կը կայծկըլտի ծիրաներփնեան ցոլքերով,
Ու կը խայտայ մենարանիս փոքր այդին՝
Առտըւան մէջ, օրուան սեմին վըրայ զով:

Կը մըլսըրձին մատներս, յուղմամբ երջանիկ,
Տերեւներուն ագուցուածքին մէջ տամուկ,
Ու կը ճըռփեմ ատոք ողկոյզն անդրանիկ,
Իբրեւ մարդքիտ, իբրեւ մաքուր դեղին խունկ:

Կը խորտակուի ակուաներուս տակ՝ լեցուն
Հատիկներուն մեղածորան սաթն անփայլ,
Ու կ'ըմբոշխնեմ հեշտապարզեւ ջինջ քաղցուն՝
Որ կ'ամոքէ բերնիս պապակը մըռայլ:

Ու կը մըլուի երակներուս մէջ՝ շինիչ
Թափանցանց հոյզն անձառելի նեկտարին,
Եւ կը մոռնամ ես ամէն քան քիչ առ քիչ
Վայելքին մէջ արքեցութեան այս խորին:

X
Շ Ո Ւ Փ Ե Ր Ո Ւ Ն Տ Ա Կ

Կընձնիներու բուրումնաւէտ շուքին մէջ
Կը սարսըռայ դալարին.
Բիւր ցուքերու քըմշոտ խաղն ու ելեւէջ
Թուփիբուն տակ կը մարին:

|| Զեփիւռն անուշ, անհուն համբոյը խընկաւէտ,
Կը մըրմընջէ ծառերուն,
Սաղարթներուն մէջէն, ու երգ մը քովէդ
Կը խուսափի դէպ հեռուն:

Արծաթ, ոսկի միջատներու խօշ, անսանձ
Պարսեր կ'ըմպեն հրճուագին
Երանութեան այս վայրկեանին ծոցն անանց՝
Անուբջն օրուան մը կեանքին:

Կ'ալեկոծի աղու կանանչն արտերուն,
Նըման ծովի սընդուսին.
Հարսնուկներուն շըրջազգեստին ջինջ արիւնն
Կը պըսսլըղայ մեր չորս դին:

Ու կը շընչեմ խունկը բոլոր խոտերուն,
Ծաղիկներուն անծանօթ,
Եւ կ'արքենայ հոգիս թաղծոտ՝ զաղփաղփուն
Երազներուն իմ անօթ:

Մայր բընութեան մասնիկներուն՝ տարփօրէն՝
Համակըռութեան ցանցեր բիւր՝
Կը լքծորդեն իմ էութիւնս համօրէն,
Հիւլէներս իմ անձնիւր,

Ու կ'օրհներգէ հոգիս,—տաճար անձկութեանց,
Սալմոսը նոր ցընծութեան,
Եւ փախըստեայ անուբջներուս իմ անսանձ՝
Կուրուագըծուի ջինջ տտեան:

Կընձնիներուն բուրումնաւէտ շուքին մէջ
Կը սարսըռայ դալարին,
Ու ցուքերուն քըմայքներն ու ելեւէջ
Թուփերուն տակ կը մարին:

ՃԵՐՄԱԿ ՏՕՆԸ

Քընաթաթախ մըսկոտ առտուն ձըմեռուան
Կը սարսըռայ ձորձերու մէջ ձիւնեղէն.
Ջինջ է երկինքն, ամայութեանց օթեւան
Կը ծաղկի այդն հեռաստանին լեռներէն:

Թարմ արեւին պայծառ ժըպիտը անհուն՝
Կ'ոսկեզօծէ փառքը ձիւնէ շուբջառին.
Բիւր զանակներ, կայծեր՝ հեռուի բլուրներուն
Մարգարտապատ կողին վըրայ կը վառին:

Աեռնանըկար հորիզոնը վասուաւոր,
Սէդ շըղթայում՝ աղամանդեայ բուրգերու
Ճերմակ հըրդեհ մը կը վառէ անսովոր,
Տարաշխարհիկ շըքեզութեամբն իր հուժկու.

Հափիւղաներ կը քանդակուին ձիւնին մէջ.
Անձառելի փողվողում մը՝ ամէն քան.
Եւ ցուքերու խըտդրտանքն ու ելեւէջ՝
Կը խավիրզեն ձիւնին սընդուսն անսահման.

Մեծվայելուչ է ամէն իր, ամէն ինչ,
Կըրօնական խորհուրդով մը սըրբանուէք,
Ու ձըմեռուսն տօնն ըսպիտակ ու շինիչ՝
Կը թելադրէ ինձ գարնաւէտ անուրջներ.

Ամենուրեք խաղաղութիւնն է համակ,
Մեծ հաշտութեան մ'օծումն ունի ամէն քան,
Ու վեհ տօնին պայծառութիւնն անսպակ՝
Կը համակէ հոգւոյս ծալքերն իմ խոսկան:

Վասուածային ոսկերչութիւնն է վլաեմ,
Որուն առջեւ կը ծընրադրեմ հոգեզմայլ,
Եւ հոն միստիկ հեշտութիւնը ես կ'ըմպեմ
Նըլիրական ճերմակ տօնին մաքրափայլ :

Չ Մ Ե Ռ Ո Ւ Ա Ն Գ Ի Շ Ե Ր

Յուրատ սենեակին առանձնութեան՝ քուրմ հըսկող,
Եւ գերեզման՝ երազներուս անանուն,
Գուրս կը նայիմ պատուհանէս հին, լըքուն,
Զիւն գիշերուան տըրտմութեան մէջ մըթասքող:

Խորն երկինքին ու իմ վերացմանցս օթեւան,
Ոսկի աչքեր ինձ կը քըթթեն մըտերիմ.
Ես՝ մուցըւած իմ երգերուն կը խորհիմ,
Որք շըթներէս թեւ առնելով հոն թըլան:

Աւանն ամբողջ՝ քունի մը մէջ ինքնամիսի
Կը մըսավէ եւ գիշերը ձըմեռուան
Հագած դըժնեայ իր ըսպիտակ ցուրտ սաւան,
Կը մըտածէ խոկման մը մէջ սըրտատրով:

Զիւնապայծառ տանիքներուն վրայ մաքուր՝
Ոսկեճամուկ ասղընումներ կը խաղան.
Թանձը ըստուերներ՝ պատկերներուն ձըմեռուան
Արհաւրալից շըրջագիծ մը կուտան սուր:

Խաղաղական լուռին ծոցէն խորամանկ,
Փողոցին մէջ շուն մը կ'ոռնայ լալագին,
Եւ յեղակարծ՝ հաստ ճոկանը պահակին
Հեռուներէն կուտայ մերթ խուլ արձագանդ:

Կը պարզըւի դաշտերուն մէջ տնկենդան
Ըստուերալից վայրանըկարն ըսպիտակ.
Ու ոսկեզօծ մառախուզի ծովին տոկ
Ուրուատեսիլ երեւոյթներ կ'արթընան:

Լեռնադընդեր լայն հորիզոնն առնական
Կ'ուրուագըծուե, - դըժնեայ պատկեր խըստադէմ,
Ուր սարերը կը խիզախեն երկնից դէմ
Իրենց մըուայլ ըստուերները մենական:

Ճերմակութեան կը փայլի փառքն անսահման
Լուսնին խարսեաշ երազին տակ փայփայոտ,
Եւ բընութիւնն ամբողջ, յոդնած մայր դըթոտ,
Կ'երկինէ յուշիկ ջինջ առտուներն իր վաղուան:

Լուռ սենեակիս առանձնութեան քուրմ հըսկող,
Եւ գերեզման՝ իմ հոգերուս անանուն,
Գուրս կը նայիմ պատուհանէս խուլ, նըկուն,
Զիւն գիշերուան խորհուրդին մէջ մըթասքող:

||

Ա Պ Ա Մ Ի Ա Ի Ն Ն Ե Բ Ք Ե Խ

=====

Աքասիաին ներքեւ ըստուերն է փափուկ,
Ժամադրավայր անուբշներու խուսափուկ:

Նուրբ հեշտութեան անկըշուելի մըթնուրտ,
Որուն հոգիս է երկիւզած յաճախորդ:

Կ'ընկողմանիմ կանանչ թուշին խորն անդոյլ,
Այն ոսկեզօծ ըստուերին մէջ խընկաբոյր,

Եւ ընդ երկա՞ր աչքերս անթարթ կը դիտեն
Երկինքը չինչ՝ սաղարթներուն ընդմէջէն:

Ճակտիս վըրայ, մազերուս մէջ՝ անհամար
Զանակներու կը դեռերի խու մէկ պար,

Կ'ինայ այտիս վըրայ տերեւ մը վերէն,
Եւ մեղու մը մեղուլ արբշիու՝ յամրօրէն

Կուգոյ թառիլ անձկոտ շըրթանցս իմ վըրայ,
Ուր ցանկութեան խըտղտուրմ մը կը սարսուայ:

Ու կը մընամ արքեցութեան խորն այս լուռ.
Ինչ եմ ես ինքս, անել երա՞դ մոսկեհուռ,

Լըքուած յո՞յս մը մոռացութեան աշխարհին,
Թէ՞ գահազուրկ աստուծոյ մը ձոյլ անդրին:

Ու կ'երազեմ... ես ինքս՝ տարտամ ուրուական,
Փայլ մը ոչինչ, կայծ մը, պարսպ մէկ վայրկեա՞ն:

Ու երկինքէն անուրջներ բեւր,
Մըտածումներն անարատ,
Վար կը թափին, կ'իյնան ըսփիւռ
Երկրի վըրայ մահառատ:

Ո'վ երազներ, արդեօք ինչո՞ւ
Կը վըտարուիք երկինքէն,
Բարձրութիւններն այն օդաչու
Կը փորձեն ձեզ պահել քէ՞ն:

Ո'վ ձիւն մաքուր, ո'վ գաղափար
Վըսեմութեանց անառիկ,
Դեռ կը տեղաս թոյլ, յամբաբար,
Ցըուուն, թրթուուն, թափառիկ:

Ի՞նչ, համակե՞լ կը փորձես դուն
Մաքրութեամբըդ յաղթական
Մըթին երկրին, երկրին տրտում
Սալայառակն անկենդան:

Այլ կոչումիդ երկրակինցադ
Անձնանըւէր մարտիրոս,
Իբրեւ տրիտուր, ո'վ ձիւն, աւա՛լ,
Ոտքի կոխանն ես մարդոց:

Ու կը հալիս, ու կը հատնիս,
Հատիկներդ ա՛լ թեւ չունին:
Արդեօք ձերմակ կարօտն ունիս,
Դըժբախտ կարօտն անհունին:

Անհունութեան չոս ծայրերէն,
Գաւառներէ անծանօթ,
Կը տեղայ ձիւնն առատօրէն,
Ջըղագալար ու տենդոտ:

Մըթնուրուտին մէջ դողահար
Կը պարէ ձիւնն ըսպիտակ.
Հովն է՝ դըժնեայ ջութակահար
Մահուան տօնին այս պիտակ:

Աշնանային գիշերն է լուռ, անվե՛րջ լուռ.
Զեփիւռ մը ցուրտ՝ կը դպուէ հուրքն այս ճակտին,
Եւ աստղերուն նայուածքները ոսկե հուռ
Երազաւէտ ժըպով մինծի կը ժըպտին:

Ոսկի շողեր՝ սիրտս երկնքի իրերուն
կը լըծորդեն, ու բաղձանքներս իմթեւատ
Կ'առնեն թըռիչ, — պար թիթեռանց շըւարուն
Գիշերային տարտամին մէջ՝ յուսահատ:

Ա Յ Ն Ա Ն Գ Ի Շ Ե Բ

Աշնանային խաղաղ գիշերն՝ ուրսւանման
կը սըպըրդի մենութեան մէջ սենեակիս.
Երփոթ հոդը տարտար յոյսի մ' ըսպասման՝
կը խրոռովէ լուռ, ինքնամիսի իմ հոդիս:

Ի' ըսպեմ նեկտարն առանձնութեան ումպառ ումպառ
Սիրտը՝ ըզգաստ եւ քաղցրօսէն լսկեպտիկ,
Եւ հինաւուրց երազներուս յետնեալ խումբ
Այցելութեան կուդայ նորէն ինձ յուշիկ:

Առ ընչութեանց վարմն՝ էութիւնս իմ համակ

Տիեզերքի հիւլէներուն անհամար

կը շաղկապէ, եւ յոյզն ունիմ անպարփակ

Նըւիրական հաղորդութեան այս անձուս:

Սենեակս է լուռ՝ ու պատուհանս է մըթին.
կըրթընած եմ անոր առ ջեւ ոըրտաքեկ,
Ու խորն անտե՛ հոդւոյս անխոյզ անդունդին
կը կայլակին լուռնին ցուքերը բեկըեկ:

կըրօնագեղ գիշերն է լուռ, որքա՞ն լուռ.

Խիստ զեփիւռ մը կը զարնըւի իմ ճակտին,

Եւ երկինքին քընաստ աչքերն ոսկե հուռ՝

ինձ կը նային քաղցրիկ ժըպով մըտերին

Առտուն՝ անոնց հետ հոգիս կամեցաւ
խօսիլ քաղցրօրէն,
Այլ չը պատմեցին իրենց սուզն ու ցաւ,
Լո՛ւռ էին նորէն:

Ու յամբ, հեռացայ, ես ինքս շըփոթ,
Յարդանքով լեցուն,
Լի կարեկցութեա'մբը վերապահատ,
Զըսուած ցաւերուն:

Ա Շ Ն Ա Ն Ծ Ա Ղ Ի Կ Ն Ե Ր

Քաղցը ու գլխիկոր ծառիկներն աշնան
Կ'երագեն մենիկ.
Զըկայ գըթութեամբ հարցընող սակայն
— Ո՛վ դուք, ի՞նչ ունիք,

Եւ կը դալկանան ու կը թարշամին,
Խորհուրդ են համակ.
Սուըք միայնութեան ու մոռացումին
Մաքուք նահատակ:

ԽՈՒՆԿ ԵՒ ՔՈՒՐՎԱՐ

Ճողիս քառ. ինծի.
Ներենիսալ զիսուրնան ըղձանք ունիմ.
Կրուկ՝ տռ. այն՝ երէ; ձեռնհաս ես.
Ըսի՞ «Լիմ ըսէ», ա'լ բան մի՛ ըսեր.
Երէ; Տունը մարդ կայ, մէկ քառ. քառ. է»:

ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄ

ԱՅՍՊԵՍ, ԿԵԱՆՔԻԱ...

Այսպէս, կեանքին դեռ կը փարիմ երբ, աւաղ,
Պատրանքներուն մասնատուվին է ա'լ թափուր,
Երբ յոյսերը կը խորուակուին զերդ փըրփուր,
Ու կը փըչէ ոչնչութեան քամին պաղ:

Զի՞ կը մոգէ զիս դառն հեշաանքն ունայնին,
Անդորրն ունիմ ա'լ չը խաբուող սըրտերուն,
Եւ զի բոլոր տէսիներըն անկայուն՝
Անձառելի թուլքի մը մէջ կ'անհետին:

Վայրավատին գեղեցկութեանց վեհ տաճար,
Ես կը սկաշտեմ բընութիւնը մայրական.
Բա՛ց է հոգիս իր խորհուրդին մոդական.
Դիւթանքն անոր զիս կ'առենքնէ չարաչար:

Դեռ կը սիրեմ, վախչող ցուքերը ժրթուուն,
Օծուած՝ աըրտում գեղովն անդարձ կորուստին,
Եւ խորհուրդի խորհն՝ ուր ինծի կը ժըպտին
Բիւր անսկներն անմեկնելի իրեսուն:

Ու կը վարիմ կեանքին, — սլայմանն իսկ ըստոյգ՝
Այս նըրբահամը ու հեշտուէտ խնջոյքին,
Միշտ ջերմեւանդ, մի՛շտ աւելի սըրտագին,
Հոգիս՝ կայծ ու հեգնանք, ու սիրտս ալ խարոյի:

Տ Ս Ո Ւ Ր Մ Ո Ւ Ա Յ

Մուսա՛յ, նորէն երազներուն գիրկն անկետն
Գուն կ'անցընես տագնապալից ժամ մ'երկար,
Նայուածքդ ինչո՞ւ թափիծն ունի գիւթական
Աղնիւ ու լուրջ հոգիներուն սըգահար:

Կը տագնապե՞ն քեզ յուշքն ոսկի երազոց,
Որք հեռացան քենէ մեղմիւ՝ այլ անդարձ,
Սիրտըդ ունի ծածուկ, աւա՛զ, այլ սուր խո՞ց
Հին սէրերուդ ուրուականէն հալածուած:

Կ'անդրադառնա՞ս քու անհամար իղձերուն,
Որոնց մոխիրն հիմա ունիս սըրափդ մէջ,
Կամ երգերո՞ւն որք մարեցան հուսկ հեռուն,
Վերջալոյսին ծոցն՝ օրուան մը վաղաշէջ:

Բուրմունքնե՞րն են, ցոլքե՞ր, ձայնե՞րն անցետալն
Որ կը յուզեն յիշոլութեանցդ հորիզոնն.
Ու կ'երազե՞ս թէ մոմերը կը հալին
Պաշտամունքի նըւիրական անկեան խորն:

Դուն չես ըսեր սակայն ոչի՞նչ ոչ ոքի'
Արկածներէն՝ հըպարտ հոգւոյդ մենասէր,
Եւ անտարբեր՝ ըստդըտանքին աշխարհքի,
Կ'ուզես ապրիւ անկախութիւնդ անըստուեր:

Այս իրիկուն, ո՞վ քոյրն հոգւոյս մըտերիմ,
Կը տագնապես զիս՝ տըրումութեամբդ անսովոր,
Ու չեմ գիտեր ես ալ արդեօք ի՞նչ ունիմ,
Որ արցունքներ կ'ուռին, անձայն, սըրտիս խոր.

Պ Ղ Ծ Ո Ւ Ա Ծ Պ Ա Տ Ա Ր Ա Գ

Օր մը զիս մարդիկ շատ շըւայլ գ-ըտան
Սըրտիս բոցաթեւ խոյտնքներուն մէջ,
Խոյանքներ յախուռն, ճախրանք բազմատենջ
Ցանդուդն իղձերու թեւերուն վըրան:

Ու պատշաճութեան համար ես՝ լըռին
Մարեցի բոցոտ կանթեղն աչքերուս,
Եւ ալ կարծեցին թէ ցուրտ ու անյոյդ,
Մարեր է մաքուր խունկը բուրլառին

Այսօր՝ ես քուըմն եմ դէմքով սառնորակ,
Որ իր եսութեան խորանին վըսայ
Դըժնէ ազօթք մը դեռ կը մըրմըռայ,
իր սիրան ընելսվ այնտեղ պատարագ։

Եւ յօժարակամ՝ այլ տառապագին,
Կ'ըստուգէ թէ իր հոգին ամբարիշտ
Կը խոշտանգէ մերթ անսահման մէկ վիշտ,
—Զըղչուրը լըզման աշխարհիկ կեանքին։

2 vol 5
Հ Ա Բ Գ Ի Շ Ե Բ X

Զըմեռ գիշերն է իփստ եւ ցուըտ,
Կ'առաջանան ժամերն երկայն։
Երաղներուս իմ խառն աճուրդ
Կը համակէ զիս լըւելեայն։

Խորհըրդաւոր, անշարժ ու լու՛ու,
Ծալլած նայուածքն իր մետաքսէ,
Մատներուս տակ հեշտասարսուս,
իմ սեւ կատուս խո՛ր կ'երազէ։

Աենեակին մէջ, շուրջը թոնրին,
Կը լըւէ մայրս՝ օթոցն հերուտն.
Քոյրս, անուշեկ տըղեկ, լըռին,
Կը հիւսէ իր անվերջ գուլպան:

Եղբայրս, անձայն ու մըտամփոփ,
Կը մըրոտէ էջ մ'ըսպիտակ.
Ես՝ կը համրեմ սըրտատըրոփ՝
Ժամացոյցին անվերջ թեք թաք:

Ու ծեր հայրս, ճակատն հակած
Հին մատեանին վըրայ խոշոր,
Դեռ կ'որոճայ իր հին կասկած,
Ունայնաբեկ սըրտով խոժոռ:

Եւ բարբարին բակն՝ երազուն
Հինդ՝ ճակատներ կ'ոսկեզօծէ:
Ճիշտ այսպէս եր ձըմեռն, հերուն,
Գա՞լ տարի . . . գուռդդ ինծի գոց է:

Զըմեռ գիշերն է ցուրտ կարի՛,
Եւ յուսաթափ եմ քիչ առ քիչ.
Զըմեռ գիշերը կ'երկարի՛,
Եւ սիրոս ունի հոգ ու կըսկեծ:

ԱՐԱՅՉՆՈՒԹԻՒՆ, ԵՐԱԳ . . .

Առանձնութիւն, խոհանք, երազ, լըռութիւն,
Խաղա՛ղ ծալքեր հոգւոյս՝ դեռ շամդիւրազգած,
Անըրջանքի ըստուերալից քաղցր անկիւն,
Կը սիրե՛մ ձեզ, ըզձե՛ղ միշտ եմ փափաքած:

Զեր ծոցին մէջ կը քաղցրանան տըրտմագին՝
Անյաղթելի իմ զզուանքներս ինքնաբոյս.
Հոն կը կանգնէ խաղաղութիւնն իր բագին,
Ուր կը հըսկեմ մաքուր օծմանն իմ հոգւոյս:

Առանձնութիւն, երազ, խոհանք, լըռութիւն,
Գըրումն ըստոյգ՝ մեծ, վեհաշուք իրերու,
Ես, ծընրադիր նըւաստ մասնիկը փըցուն
Զեղ նըւիրուած լնծայացու մ'եմ հըլու.

Պ Ս Տ Ա Գ

Վարդեր՝ հոգւոյս մէջ
Կը թօշնին դալկոտ,
Վարդեր թերթեր գէջ,
Թարմ ու մըշկահոտ:

Գարուն մ'իմ սըրտին
Մէջ կը գունատի
Ու հոն կը փըթթին
Ցաւեր նորատի:

Հոն՝ կը նուազին
Զահերն աղուալոյս
իմ անհընարին
Յամառ յոյսերուս:

Ու կը մըթնէ, ո՞չ,
Տաճարն ամայի.
Հոգիս է դըժդոհ
Տակնասներով լի:

Կ'երկարի՛, — մինչ ո՞ւր,
Խորհուրդն անծանօթ,
Ու կը մըխայ, լո՞ւռ,
Խունկն անուշահոս:

Եւ աբբեցութիւնն
Այս ցաւին անգութ
Կը լընու անքուն
Կեանքըս բազմաստա:

Գիշերուի Ա Ա Մ Բ Ո Ր Դ Է

Գիշերուան մէջ խոր ու ցըստին
Հէպ ուղեւորն է մոլորեր
Կը դողդըղան մօտն անդունդին
իր յունած այլ յամառ քայլեր:

Կարմիր կայծ մ'է հոգւոյն թիրախ
Հեռուն թանձըր խաւարին մէջ,
Ու կը քալէ, մութ է, աւա՛զ,
Այլ կայծն արթուն, կայծն է անշէջ:

Կը քալէ՛ ան , - ուրկի՞ց ի վե՛ր ,
Բոպիկ , փըշոտ ճամբաներէն ,
Ու կ'արիւնին իր կարելէր
Ուքերն՝ յոդնած անհունօքէն :

Եւ չը հասած կայծին երբէք ,
Պիտի մարի՞ գիշերուան մէջ .
Կասկածն է սուր ճամբորդին հէդ ,
Այլ կայծն արթուն , կայծն է անշէջ :

Պիտի քալէ՛ ան յաւխտեան ,
Մինչ հուսկ կաթիլն իր ուժերուն .
Գիշերն ի՞նչ փոյթ , ի՞նչ փոյթ ճամբան ,
Երբ կայծն անշէջ , կայծն է արթուն :

Վ Ե Ր Ա Դ Ա Բ Զ

Եկո՛ւր , քընար , սեւ օրերուս ընկերդ իմ ,
Մատներուս տակ մոռացութեամբ սձրակործ ,
Եւ յագեցուր կարօտները մըտերիմ
Ջըւարձամէր յիմար սըստիս իմ անվորձ :

Եկո՛ւր , քընա՛ր , առ՛ւր ինձ կուրծքըդ , գրկե՛մքեզ ,
Մոռացութեան ասկաշաւով զըղահար ,
Եւ յոյզերուն կոհակները դէզ առ դէզ
Թո՛ղ կուտակուին սըստիս վըբայ , — խօլ ժամհար :

Պատրանքներու թիթեռներուն հոյլն յետին
Կը խուսափի հորիզոնին շուքին մէջ,
Ու ցաւագին վանկերն աղու երգի մ'հին
Հոգւոյս խորը կ'առնեն յուշիկ ելեւէջ :

Ժողվենք հետըդ փունջը ցրուուն վանկերուն,
Ու հոն վնտուենք մըխիթարանքն ապահով,
Ցոլքեր, կայծեր կը մարին մեր շուրջն, հեռուն,
Ու կը փշչէ միայնութեան ցըրտին հով:

Վաղ քեզ մոռցայ, լըքուած քընա՞րս իմ արխուրք:
Անփութութեան ձամբաներուն մէջ մոլար,
Ու վերադարձն հոգւոյս լի է գերասուր
Տագնապներով եւ հոգերով խըդձահար:

Մի՛ անդոսներ դըժքազտ այս սէրն յետամնաց,
Թո՛ղ թըրթըռան նորէն ինձմով քու լարեր,
Եւ սըրբազն պահարանին դըռնէն բաց
Նոր սալմաներ թող թէւ առնեն դէպի վեր:

Եւ թող ըլլայ երգն այս նորոգ՝ երգ մ'անանց,
Փառաբանանք՝ անուրջներու աշխարհին,
Ու թաղծաբեկ սըրտեր իրըր թող ժամանց
Մըխիթարեն անով իրենց վեշտերն հին:

Եկո՛ւր, քընա՞ր, միակ դուն ինձ բարեկամ,
Գասմենք՝ յուշիկ մեր երազներն իրարու,
Մեր ցաւին մէջ մինակ, հըպարտ այս անդամ,
Եւ հեգնանքէն մարդոց իսպառ մենք հեռու:

Կ Ա Ր Օ Տ Ն Ե Ր Ա

Հոգւոյս խորը կարօտներ կան
Որ կը քանդեն զիս օրէ օր,
ինչպէս բոցին կարմիր լեզուն
Մոմին ձերմակ մարմինն աղուոր:

Կարօտներ կան խորը մըտքիս,
Որ անդադար զայն կը փորեն.
Լա՛ւ, ի՞նչ է վերջն այս ցաւերուն,
Լուռ՝ կը խորհիմ ես ինքնիրեն:

Ու կը լայննայ վէրքը տակաւ
Զը դարմանուած կարօտներուն.
Ոչ ո՛ք գիտէ զանոնք, թնջ փոյթ,
Ես դադաղն եմ այդ ցաւերուն:

X Ձընչի՞ն ցաւեր, է՛, ո՞վ գիտէ.
Խորհուրդներն են անոնք հոգւոյս.
Մեծ երազներ եւ իզձեր վառ
Կը մարին խորն այդ ցաւերուս

X Ու կարօտներն իմ մեծամոլ
Կ'ըսպաւեն զիս մինչեւ ցըմահ,
Ինչպէս բոցի կարմիր լեզուն
Մոմին մոռուր մարմինն աղւոր:

ՍԵՐՅՆ ԶՈՒԻ Մ

Ակո՛ւնք վըճիտ, անձառ յագուրդ՝ իմ հոգւոյս
Անյաղթելի երազատենչ ծարաւին.
Կարօտըդ զիս կը հալածէ տակաւին.
Քու հըմայքէդ ես չը կը կըրցայ դեռ, տալ խոյս:

Դուն կը բըզիս ապառաժին կոլէն կոյս,
Մաքո՛ւր կայլակ, օծուած լոյսովն արեւին,
Ու կը ցոլայ քու մէջ միստիկ անհունն հին
Ուր կը սիրեմ ես ընկլուզիւ խորասոյզ:

Պայծառ ակունքք, միշտ աւելի մաքրախայլ,
Քու մէջդ՝ ինքզինքս ես կը դիտեմ հոգեզմայլ,
Անձառելի արքեցութեանդ անձնատուք:

Ու կը քալեմ դերբուկ ճամբէն անուրջին,
Դեռ տոգորուած խանդովն՝ օրուան առաջին,
Յոգնած՝ այլ քու ջերմ հաւատքով սիրս ամուր:

ԱՆԵԼ ԵՐԱԳ

ՄԵԾ ԵՐԱՊԵ մ'հալածական
Քընաշըրջեկ մ'երմ թափառկոտ,
Փախած գիշեր՝ մ'ասպնջական
Ծոցէն մօրըս բազմակարոտ:

Ու կը քալեմ: Գիշերն երկայն,
Գիշերն անհուն՝ դեռ կ'երկարի,
Եւ կ'ուշանայ նըւիրական
Արշալոյսին ցուքը բարի:

Անհընարին մեծ երազն այն
Գիշերն ինձ հետ պիտի մարի՞:
Կը թանձրանայ գիշերն երկայն,
Գիշերն անհուն՝ մի՛շտ կ'երկարի՞:

Սարսափս է մեծ ու վէրքս է խոր,
Պիտի ընկճի՞մ, անյո՞յս եմ ալ
Ու չեմ կը ոնար քայլամոլոր
Մօրս իսկ ծոցը վերադառնալ:

Օ Բ Ա

Ո՛վ իմ օրըս, անփայլ, ոսին, անշըշուկո
Եղերական՝ պարզութեամբըդդ կեղակարծ,
Միօրինակ ո՛վ իմ օրըս մահաշուք,
Խաչելութեանս խորհուրդովը բեռնաբարձ:

Կը ձաշակեմ՝ մուխփոր ու լի հեշտանքով
Անկիւնիս մէջ՝ ողբերգութիւնդ մըտերիմ,
Եւ իրիկուան, անվերջ ձամբուն երկայնքով
Կ'երթար փնտուել իրաստն օրուան միմ կեանքին,

Հօն՝ կը ծըծեմ լըրջութիւնը խորհուրդիդ,
Աննըշա՞ն օր, ո՞չ մէկ գէպարով յոդնատանջ,
Մարդիկ կ'անցնին քովէս համըր, անժըպիտ,
Անեւ ուխտին դաժան ճամբըէն աննահանջ:

Ու կ'ապրիմ քեզ թէ չեմ ապրիս, օ՛ր նըսեմ,
Ես ինքս իր մում այլեւս անյայտ ու մըթին,
Եւ մոռցուած խաչելութեան այս վըսեմ՝
Գաղտնածածուկ խընկոտ խորանն մըտերիմ:

Սիրս Անբահ ՍոհԿերով . . .

Սիրտըս անքաւ սուգերով է բեռնաւոր,
Մինչ հեգնօրէն՝ դեռ պէտք է որ ես ժըպտիմ,
Անկարելի արցունքներուն պէտք է որ
Ես փայտիայեմ հեշտին ցաւը մըտերիմ:

Ու կ'ընեմ զայս, Մայր-բընութեան անձնատուր,
Հըպարտ՝ իմ խուկ, իմ անծանօթ սուգերով:
Կ'անցնիմ կեանքէն՝ հանդարտ քայլովս իմամուր,
Ու դէմքըս ա՛լ չունի սուգ, ցաւ կամ վըսդով:

Երազաւէտ առտուները կը դիտեմ,
Եւ կամ քըսքումն՝ ըստուերավից իրեկուան,
Կամ գեշերուան լոյսերուն հետ դէմ առ դէմ
Ես կը փընտոեմ հոգւոյս վերջին օթեւանն:

Ո Ր Ք Ա ՛ Ն Զ Գ Ա Ա Ս . . .

Որքա՞ն ըղգաստ եմ, ո՞վ հոգիս. ա՛ւ ոչի՞նչ
կը մնայ ինձ երբեմնի խօլ աւեւնէն:
Խաղաղութիւնն ունիմ ծովի լանջքին ջինչ,
Եւ երկինքին երբ հոն աստղեր կը հըսկեն:

Ժըպտոն դեմուկն իմ հաշտութեանց գերագոյն+
կը լուծուի հոն ցասման կընճիռը յետին,
Եւ անխոհեմ ըոցէ կիրքերն իմ հոգւոյն
Պարզ աչքերու սահմաններէն կ'անհետին:

— Ո՞հ, գառնահամ իմաստութիւնն այս ինչո՞ւ。
Ալ չե՞ս փորձեր պատրանքներըդ կարկըտել;
— Զէ՛, վաղն աշունն է, եւ քանզի այս առտու
Մաղերուս մէջ աեսայ արծաթ դոյդ մը թել.

Բ Ն Ա . Ր , Գ Ի Տ Ե ՞ Ա . .

Քընար, գիտե՞ս արտմութեանըդ ժըպտալիք
Անկերծութեան չե՞ն հաւատար, ինձ ըսին:
ինչո՞ւ, զի գուն երբէ՛ք, օ՛ք մը, չուզեցիք
Նըւաստանալ թաց աչքերուն ցոյցով սին:

Առողուներուն ցընծութեան մէջ՝ թրթըռա՛ դուն
Մելամաղձու հրձուանքներըդ խաբուսիկ,
եւ մեղմագին՝ հըծէ՛, երբ գայ երեկունն,
խորհըդասկահ ըստուերի մը ծոցն հեղիկ:

Ու թո՞ղ սղքեղ ա՞լ չը լսեն. ի՞նչ օդուտ
Դառնալ մարդոց գընահատման նըշաւակ.
Գիտե՞ս, աշխարհ իր փառքերով բազմասուտ
Զարդեր նորհուրդն անկեան նսրչեի մ՞ամբափակ.

ቍኩስ እና ስምምነት

Դիմէ՛, հո'գիս, պատուհանէ՛ք մըշտանիյն,
Որ կը բացուի տիեզերքիդ վրայ ըլւառ,
Դիմէ՛ լըսին՝ վերադարձող ցուբատ աշունն,
Եւ ամփոփուէ քաջը եսութեանդ՝ մէջ յամառ

Դիտէ՛ հեռուն՝ թըթաստաններն ու այդին
Որ կը դողան ցուրտ հովին տակ՝ դեղնահար
Եւ աելի հեռուն՝ գիւղիդ սահմանն հին,
Որմէ անդին չունին երկիր կամ աշխարհ։

Եւ ամոքել ջանա՛ ժըպտուն քաղցրութեամբ
Կարօտները երկինքներուն՝ դոր բընաւ
Դուն չը տեսար եւ զոր երազ մ'ապլատամբ
Կ'ոգէ երբեմն հըմայքի մը խորն անըաւ:

Դիտէ՛, հոգիս, դիտէ՛ աշունը տընուր,
Ու կըշտացի՛ր գեղեցկութեամբն իր տըժոյն
Ու թաց պահէ պատուհանըդ մըշտալուռ
Իր թաղծալիր ճշմարտութեան գերազոյն:

ՈՎ ՓԱՆԱՔԻ ՍՈՒԳԵՐ . . .

Ո՞վ փանաքի սուգեր անձուկ իմ եսիս,
Կը թոթուեմ ես ձեր փոշին,
Եւ կ'ուգեմ որ վերածաղկի ջինջ՝ հոգիս
Օծումբն օրուան առաջին:

ԱՅԼ ո՞վ կեանքի ողբերգութիւն, կը ժըպտիմ՝
Եւ տիսուր եմ դեռ միայն.
Չեն թաց աչքերս նախատինքովն արցունքին,
Հոգիս՝ խոցուտ է սակայն:

Ու չը գիտեմ կը նախանձի՞մ թէ՝ բարի՝
Կ'արդահատիմ քեզ սկսոս հաճ,
Անգիտակից յիմարութիւն աշխարհի,
Երջանիկ ու բարդաւաճն

ՄՈՒԹ Է ՍԵՆԵԱԿԱ

Մութ է սենեակս, երազներուն իմ տաճար,
Ու ես պառկած եմ անկողնիս մէջ, անշա՛րժ,
Անգըթօրէն անշարժ, ու հոն, չորաչար
Կը համակէ տակաւ զիս այս միստիկ վարժ:

Պատուհանըս բաց է լազուարդ՝ անհունին,
Թըռիչ կ'առնէ հոգիս, կոհա՛կ թըռթըռուուն,
Ու վերացման կ'ըմպեմ, արբշե՛ռ, ես գինին,
Հոն, դէմ առ դէմ անվերջ, անմեռ իրերուն:

Ու հոն եմ դեռ, պեշ ու անթարթ, անխըլիքտ,
Կ'ըգդամ հոգւոյս նըրբէն սըփուումն անայլայլ.
Մինչ մորմինըս, օնսահմանէն ընկճեալ դիստ,
Կը սորսորի ցոլքերուն տակ երկնափայլ:

Հ Ա Խ Թ Ի Ւ Ն

Ա՛ւ կ'ուզէի զզուանքի մը մէջ խորին
Կընքել դըւնակն իմ շըրթներուս շալակրատ,
Ականջներըս խըցած դուրսի ժըխորին,
Անձայն խոկմանց հըսկել անկիւնն անարատ,

Ու տիրանալ հոն՝ լըւութեան գանձերուն,
Ստըրջանքովն հին, անօգուտ խօսողի,
Մինչեւ հոգւոյս վերջին կընձիւը սարսուուն
Բոշնութեան մը անդորրին մէջ խալաղի:

ԻՐԻԿՆԱՄՈՒՏԻ ՔՆԱՐ

ՀՄԵՐՈՒՍՆ ՀՈՎՈՒԵԲԳՈՒԹԻՒՆ

Իրիկունը կը ծաւալի ճորին մէջ,
Յուրա գիշերուան բերանաբաց դըռներէն
Բլրին թաւշուտ կողին վըրայ, մեղմօրէն,
Հովի քընքուշ հեւք մը կ'առնէ ելեւ էջ:

Կը թըրթըռայ յուշիկ՝ զեփիւռը թեթեւ,
Ու գեռածիլ գալարիքը ձըմեռուան
Իր համբոյրին վայիայանքէն՝ ցուրս մահուան
Կարծես կ'ըզգայ նախազգացումն ակներեւ:

Իրիկուն է, լուռ է գիւղակն ամայի.
Վերադարձող կովերը մերթ, սրտագի՞ն,
Կը բառաչն կարօտն իրենց հորթուկին,
Փողոցներուն մէջ գիւղակն ամայի:

Ետ կը գառնան մարդիկ՝ հեռուի գաշտերէն,
Մինչ յոգնութեան տոպրակը գեռ կը լնակին,
Հողագործը, գուրով նըստած իր հիւղին,
Տըրեխներուն կը թոքուէ հողն յամրօրէն:

Ու երկինքի թաւշին խորէն՝ կապտանուշ,
Կը ուռնկներու կարաւան մը կը հոսի,
Եւ չի կենար, դեռ շա'տ ցուրտ է, եւ քանզի
Գարունն, աւա՛զ, գուցէ մընայ դեռ շատ ուշ:

Ա բ ի ի ն Ա Տ ի բ ի կ Ա ի ն

Իրիկուն է, հոգիս կ'երթայ վերըստին
Գիւղէն հեռու, գաշտերուն մէջ, աշնան մօտ,
Եւ գեղամոլ վըկայ անդարձ կորուստին
Բոփովել իր երկբայանքները շըփոթ:

Դեռ անձկագին՝ իրիկունը կ'երագէ
Մայրամուտի խորհուրդին մէջ հոգեխուոլ.
Հորիկոնը բոցակարմիր սընդուսէ
Կը բըռընկի իր ծիրանի վէրքերով:

Խորն երկինքին՝ բիւր երանգներ կը թռչտին。
Դաշտերուն մէջ կը պլազման մեղմ ցուքեր.
Գունատախտակն աստուածային արուեստին
Այս պանծալի խրիկուան մէջ է թափեր:

Արեան անձրեւ մը կը նըժայ ամպերէն,
Որ կը սուզուին սովի ծովուն մէջ պայծառ,
Եւ կը ակէ ծըֆուն գետ մը, ուզմօրէն
Կը լըգուըռտէ հորիզոնը բոցավառ:

Արեւն անքոց, արիւնոտ աչք սեւեռուն,
Ինձ կը նայի ուշադրութեամբ մոլեգին,
Ու կը գիւթէ մենութիւնը դաշտերուն
Պակուցիչ փայլն իր վիրաւոր նայուածքին:

Հերոսական կարմիր մա՛հն է արեւին,
Պատանքն ամբողջ արիւնլըւայ կը փըռուի,
Եւ երիկունն եղերական տըռամին
Գիշերուան մօտ անհունօրէն կը տըրտի:

Եւ կը սահի՛, կ'անցնի՛ պահը դիւթական,
Մայրամուտի խորհուրդին մէջ գուժաւոր,
Ու կը գիտեմ հորիզոնը գիւղական.
Ուր ա՛լ աւեր ու մոխիր կայ սըգաւոր:

Ա Ղ Յ Թ Ք

Իրիկուն է խաղաղութիւնն անսահման
կը սաւառնի դաշտին վըրայ տըրտմագին,
Եւ համբոյրէն գեղիւուներուն ցուրտ աշնան
կը սարսըռայ մըսկոտ սընդոււն երկինքին:

Հո բիզոնին մօտ՝ գաղտակուրն ամպերուն
Վերջալոյսին բոցերուն մէջ կը լողայ,
Եւ ջինջ արիւնը մահամերձ արեւուն
Կ'երփնազօծ է օրուան փառքը փախըստեայ:

Հեռուն՝ հըսկայ լեռնաշըղթան կը պատկի.
Մառախուղէ ծովն՝ իր կաթէ անկողին,
Եւ գետակին լոյժ ժապաւէնն հեշտակի
Բըլուրներուն կը փաթթուի լուրի կողին:

Կիբամուտք է, օրհներդութեանց սկահն անդոյր.
Կը ձայնարկեն կոչնակները սըմբագին,
Եւ տուներէն թըրուզող խունկը քաղցրաբոյր
Կ'արբեցնէ մթնուրտը գիւղակին:

Մինչ կը ցընծայ յիշատակըն անոնց սր
Անհետացան անել ձամբըուն մէջ մըթին,
Եւ արցունքոտ քաղցըր յաւզում մ'անսովլոր,
Կը համակէ սըդատխուր մեր հոգին:

Մայր բընութեան մըրմունջները բիւրտւոր
Կը գաշնակուին նուիրական այս ժամանուն,
Ու կը հիւսեն մեծ մեղեգին փաւաււոր
Զոնուած կետնքի սկըզբունքին սըրբանուն:

Համայնական ծընբաղբութեան խորհուրդին
Կը մասնակի նաեւ քերթողն անանուն.
Ո՛վ բընութիւն, ընդունէ՛ իր սըրտագին
Պաշտամունքին հըծծիւնները շըւարուն:

Ս Ա Յ Ա Ծ Ո Ա Տ Կ Ե Բ Ն Ե Բ

Իրիկուն է, տըժդոյն ցուքեր աշնային
Կը ջըրդեղեն ջինջ գաղտակուրն երկենքին,
Եւ իրերը կը սարսըռան՝ յոդնաբեկ
Նըշոյներու սոկեզօծման տակ ցըրտին:

Ճոն, մըտամիով ձորակին մէջ ծառախիտ
Կը թըրթըռայ լըռութիւնը խոր, վըճիտ,
Եւ լըքաւեր այգին մըսկոտ, ծառեր հէգ
Դեռ կ'երազին խոկման մը դոգն անքըթիթ:

Նառերն աղքատ՝ կը նիհարնան ցըրտահար
Այս ձըգնական հըսկումին մէջ տըրտմագին.
Չոր, գետնաքարշ տերեւներն ալ հողմավար
Անդութ լըքման սեւ սուլդն ունին, վիշտն ունին:

Մերկ թուփերուն միայնութեան մէջ վախկոտ
Կանանչութիւն մը կը ծըլի փախըստեայ,
Եւ խոտերուն քընքուշ վրձինն՝ հեշտագին
Կը փայփայէ իմ քայլերը թոփառկոտ

Համեստ, խարխուլ աղքիւր մը հոն, լալագին
Կը հեծկըլտայ լուռուտ գիրկը քարերուն,
Խոր լըռութեան մէջ իր մրմունջն արցունքոտ
Աղաչաւոր աղօթքի շեշտ մ'է թրթուն

Իրիկուն է. տըժդոյն ցուքեր աշնային:
Կը ջըրդելեն ջինջ գաղտակուրն երկինքին,
Եւ իրերը կը սարսցուան ձանձրաբեկ
Նըշոյներու ոսկեզօծման տակ ցըրտին:

ՎԵՐՋԱԼՈՅՍԻ ՏԱՂԵՐ

Այս իրիկուն առաջին
Անգամ բացի զեփիւռին
Զըմեռնափակ պատուհանն
Մենարտնիս լուռ անկեան:

Վերջալոյս մը կ'երագէր...
Վանկեր, ցուքեր ու կայծեր...
Տարտամ երգ մը վարանուտ...
Նունչ մը բուրմանց խընկահոտ...

Այս իրիկուն՝ նոր գարնան
Ողջոյններն ինձ կը խընդան
Ու կը ցընծայ վերըստին
Ցընորքներուս իմ բագին:

Այս իրիկուն՝ ընդ երկա՞ր,
Փակ աչքերով, խօլաբար,
Ես ծըծեցի բոյրն, — հոգի՞ն,
Նամէտ նորեկ ոըմբուլին:

Արքեցութիւն մ'էր անանց
Հեշտանքն անուշ այն բուրմանց,
Այս վայրկեանը, ի՞զ յիմար,
Ռւզեցի՞ վերջ չունենա՞ր:

Այս իրիկուն գուռս է բաց
Երազներուս օդասլաց.

Այս իրիկուն՝ թող ցընծայ
Սիրտս՝ յոյզերով նորընծայ:

Եւ եղեգնեայ սըրինսն իմ
Հընչէ տաղեր մըսուրիմ,
Ու թող թրթուան հրճուագին
Հոգւոյս լարերը կըրկին:

Այս իրիկուն ես կ'ուզեմ
Բաւար տաւիկ մը վլըսեմ
Ու մասնակցիլ ցընծագին
Դաշնամակցութեանց խըմբերգին...

Այլ այս ցընորքն անտնուն
Քանդեց զիս այս իրիկուն:

Չ Ի Կ Ն Ո Տ Ի Ր Ի Կ Ո Ւ Ի Ն

Չիւնն տւելի՛ շըւայլօրէն կ'իյնայ վար
Տըոտմաթախիծ իրիկուան մը սուգին մէջ
Բաթիլներուն հեգնալից պարն հողմալար
Կ'ուբուագըծէ իր խօլական եւ եւ էջ:

Կը կործանի անհուն կապոյտն երկինքին,
— Մըրըրկավար ցընորքներուս խնդի խուժապ,—
Ինծի տալով վայելքն աղի, հեշտագին,
Ունայնութեանն երազներուս հմայտափափի

Հեռուն՝ ամէն բան կը մարի տրտմագին,
Զիւնին մէջէն՝ որ անդադար կը տեղայ.
Միայն մօտիկ հողմազացը գիւղակին՝
Կ'երապէ հոն զերթ կնդդաւոր աբեղայ:

Զարագուշակ իրիկուան մէջ՝ ամէն իր
Սպասում մ'է ճամբուն վըրայ բազմախութ,
Եւ ամէն բան լուռ կ'որոճայ մըտացիր
Նախազգացումը գիշերուան մօտալուտ:

ՃԱՄԲՈՒԻՆ ՎՐԱՅ

Նոյեմբերի վերջն, իրիկուն մ'երբ տըխուր
Վերելակել կ'ուգաս գիւղիս իմ բըլուր,
Շրթունքներըս քաղցը հոգնութեամբ ժըպտագին,
Մըռայ'յլ ձըմեռ, քեզ կ'ողջունեմ վերըստին:

Կը գտնես զիս նորէն՝ ճամբուն եղուը ւայն,
Անձուկին մէջ եկորի մը ըսպասման.
Սիրոս այս տարի ա՛լ տւելի է շըփոթ,
Հոգիս՝ հոգեր ունի, ճակատու՝ ամպ եւ փոթ:

Զոր տերեւ մը թըթենիի կիսամեռ.
Քայլերուս տակ հեծկըլտանք մը կ'ապրի դեռ..
Եւ, հոն, վարը տերեւաթափ իմ այլէն
Սուգը կ'ողբայ դաբնեկորոյս իր փառքին:

Ես՝ խոկալէն վերադառնամ դէպի տուն
Ու յամրաքայլ իմ ետեւէս եկուր դոն,
Եւ աշխարհէն ու մարգերէն ալ հեռու,
Հարիւր գիշեր մեր վիշտն հծծենք իսարու:

Այս երիկուն երբ, ով ձըմեռ, վերըստին
Վերելսկել կուղաս բըլրակն իմ գիշելին,
Կը դանես զիս նորին ճամբըուն մէջ երկար,
Ուր կ'ըսպասեմ եկուրին որ դեռ չի դար:

Կ Ո Ւ Գ Ա Յ Զ Պ Ի Ւ Ն Ը

Կուգայ ձիւնը առատութեամբ հեշտագին,
Խրիկուան մէջ անհունօրէն ձանձրահար,
Զիւնը, անլե՞րջ, դեռ կը տեղայ հողմալար...
Կը քանդըւին բիւր պաւատներն երկինքին:

Բուռն հեշտանքով կը պարուրէ ամէն ինչ,
Համադըրաւ ու յաղթապանծ ուրուակոնն,
Ու սանձարձակ մոլոցքն հովին խօլական
Կը խըւռվէ երազներուս հանդարտ նինջ:

Սպիտակին հեշտաւէտ սուգն՝ օձանման
կը թափանցէ յուշիկ հոգւոյս լըռանիստ,
Եւ իրիկուն եղերօրէն անհանգիստ,
ինչ կը բերէ անձուկն անլերջ դեշերուան:

Դեռ կը դիտեմ ձիւնը, — կուգա՛յ վերըստին.
Լերդ ծիծաղ մը կ'ամոքէ սիրտս անըզգած。
Չունիմայլեւս անձուկ, թախիծ կամ կասկած,
Երբ կը ժըպտիմ ձիւնամոլոր իմ բախտին:

Բ Լ Ո Ւ Բ Ը

Բլրին դալար թաւշին վըրայ սիրտիր
Բնկողմոնած եմ ծուլութեամբ հեշտագին.
Նայուածքս անվերջ վայելք մըն է խոր, ներքին,
Իրիկուան մէջ՝ ուր կ'երազէ ամէն իր:

Միս մինակ եմ ամոյութեան գիրկն անբաւ,
Զոր կը լընու հոգիս՝ անձիր տարած մարմ։
Չունի երկինք կընձիռ, չըկայ ոչ մէկ ամպ,
Խորն ինքնակալ խաղաղութեան այս անդաւ,

Կը մըխըրձի աղօթաձոյլ մինարէն
Հոն, կապոյտին վըրայ, սէդ ու բարձրաբերձ,
Մաքուր սըլացք աստուածներու դահին մերձ。
Խորն իրեկուան՝ հըսկայ մոմ մը տարօրէն,

Եւ անպատում խաղաղութեան լուռ պահուն
Մինչ կը ձայնէ միւէզզինին երգն, երկա՞ր,
Հոն, շէրիֆէն, աստեղազարդ մանեակ վառ,
Մութէն առկախ կը կայծկլտի շողշողուն:

ԽԱՂԱՐԻԹԻՆ

Կը ձաշակեմ արբեցութեամբ ըզմայլուն
Խաղաղութիւնն ամառնային իրիկուան,
Աղօթակերպ խոհանքն անշարժ իրերուն,
Եւ աստղերուն՝ որ թաղծօրէն կը պլազման:

Հորիզոնին խորքին վըրայ. — Թաւիշ լուրթ,
Կ'ուրուագըծուի հեւքն հեռաւոր իրերու.
Համագոյից կըսօնաշունչ այս խորհուրդ-
կը տոգորէ հոգիս՝ հըսկայ հըսկմանցն իմ հըլու:

Անշա՞րժ, անթա՞րժ սաւառնում մ'է ամէն ինչ,
Ու կ'ամփոփուի նոյն իսկ մըրմունջը յետին.
Կ'երդէ միայն ծըլըիթն անվերջ եր կըռինչ,
Մաքուր կըշուոյթ՝ խոր լըռութեան քընարին:

Պ Ո Ւ Ա Կ

Վայրի վարդի պուրակին խորն այս երկուն
Մատուցանել կ'երթամ պաշտօնս առօքեայ.
Բնկողմանած, անշարժ, խոհեմ ու նըկուն,
Եւ անժըպիտ' իբրեւ ֆաքիր նորընծայ:

Վարդի պըսակ մը կը կախուի գըլիսիս շուրջ.
Եի է հոգիս հեշտութիւնովն երական
Քունքըս ծակող փուշին, եւ ես անտըրտունջ՝
Այս երշանիկ ցաւին յօժար ենթական:

Մինչ կը խընկէ կըուընկենին թանձրաբոյր,
Շուրջըս մօտիկ անկիւնէ մը անծանօթ,
Կը շուարի հոգիս, ծաղկանց մենիկ քոյր,
Եղանութեան այս վայրին մէջ քաղցրահոտ:

ՉՈՐՎԱԼ

Զորակին մէջ իրիկունը վաղահաս
Կը ծաւալի խորհուրդներով իր բեղուն.
Հովին հեւքը կը խըլըռտի հազիւ հազ
Սարին վերեւ ուրուատեսիլ ծաւերուն:

Աւազանին շուրը կ'երգէ մե՛զմ, անվե՛րջ,
Ռւռիներուն ոստերուն տակ ծընրադիր,
Եւ իրիկուան լուռէն թորող այս կեղերջ՝
Մահուան երգն է երազներուն իմ պատիր:

Բազասման մը գիրկն ինքնամփոփ, թաղծագին,
Կ'անշարժանան տարտամ իրերը համայն,
Դանդաղ թըռւիչ մը խորն ազու երկինքին
Կը թեւածէ . . եւ ամէն ինչ է ունա՞յն:

Ունայնութեան արբեցութիւնն հեշտապեղ
Կը համակէ ըզգաստ հոգիս քըրմական,
Ու թաղուելով գիշերուան մէջ ստուերագեղ
Ոչ ինչ ինձմէ ա'լ կը մընայ իրական:

ի թ ի կ Ո ի ն լ

Իրիկունը կ'առաջանայ յամբաքայլ,
Եւ կը թողում ձանձրոյթն՝ եզրը գիւղակին.
Կը դեգերիմ երազելէն, հոգեզմայլ...
Հոս՝ ցորենի արտեր, հեռուն իմ այգին:

Կարեկցութեամբ լի է սիրտը տըրտմաքեկ,
Ահա' գիւղըս, անշուք օրբանն իմ հոգւոյն.
Կ'ուրուագեծուի տանիքներուն շարանն հէգ,
Տերեւախիտ ծառերուն մէջ լըրթագոյն:

Հոն կը ցցուի զանգակատունը խարխուլ
Հընամենի եկեղեցւոյն, ա'լ թափուր,
Եւ կոշնակին կը շոյթը մերթ ջինջ մերթ խուլ՝
Կ'ալե՛ռցի խորն երկինքին գաղտակուր:

Հոս՝ կիսաւեր հողմաղացը կ'երազէ
Իր ջախջախուած բազուկներուն պարծանքն հին,
Մինչ կը խաղան մեռնող ցոլքեր տըպազէ՝
Իր որմերուն ծերպերուն մէջ, — հեգնա՛նք սին:

Վերջին կայծեր՝ կ'ոսկեզօծեն լայն ճամբուն
Յոդնած փոշին, հետքեր բոսիկ ոտքերու.
Անծանօթին ծոցէն կ'ողբայ դըժնէ բուն,
Եւ ծըղրիթներն ալ կը ձայնեն իրարու:

Կը խաղաղի իրիկունը մոդական,
Ծիրանագեղ թաղծութեան մէջ երազուն,
Մինչ անուշ բեռն իմ կենցաղիս գիւղական
Անհունօրէն կ'ընկճէ զիս այս իրիկուն:

ՊԱՏԿԵՐՆԵՐ ԵՒ ՏԵՍԻԼՆԵՐ

Ո գ Ե Կ Ո Չ Ո Ւ Մ

Եղիսէ Նպիսկոպոս Դուռեանին

Հին դարերու յիշատակներն ապբելու
խոր ցանկութեան մաքուր տենդով համակուած,
Բանաստեղծը, նուրբ մանկաւիկը հըլու,
Աստուածներու պաշտամունքին նըլիբուած,

Կ'երկրպագէ պատկառասնքով շըւարուն
Մեծ անցեալին աւերներուն վեհափառ,
Ու կը հայցէ եթ ջընկուուին թելերուն՝
Բազմահաղագ ներշնչումը անըսպառ,

Դուք, նախահօր մըշտաեւեռ, երկնափայլ
Արծաթաբիբ ու ոսկեգոյն աչուըներ,
Կաթեցուցէք կայծ մ'իր հոգւոյն մէջ մըտայլ,
Ուր հրաշագիծ՝ շողար անցեալն անըստուեր:

Ոսկի դաստակդ երկարէ, ո'վ Անահիտ,
Ոսկիամայր, ոսկիածին դիցուհի:
Առաջնորդէ՛ խոլ քերթողը բոցամիտ՝
Ըզդաստութեան կածաններէն աշխարհի:

Նանէ՛, տայի՛ր անոր տաւդին թելերուն
Թըթուումները բիւր կշուութեանց սըրբաւանդ.
Պըտղաբերէ՛ ներշնչումն իր շըւարուն՝
Հին հանձարին բողբոշներովն արդաւանդ:

Եւ գեղանի աստուածուհիդ, ո'վ Աստղիկ,
Հուը-հեքեաթի բոց հերոսին տարփուհի,
Սէրը ցողէ քերթողին, — քու մանկլաւիկ,
Ու իր սիրտը մեծ տարփանքէն չը պաղի՛:

Եւ ան երգէ՛ ամբողջական երգն, անանց,
Մեծ սէրերուն, յոյզերուն, մեծ նըրազին.
Օրհնեցէ՛ք զինքն, օր մ'ալ իր շունչն աննախանձ
իր մեծամոլ անուրշներուն տայ մարմին:

Եւ իր քընարն ի սպաս անմահ ձեր փառքին՝
Երազատենչ տըղին ձայնը չի՛ մարիր,
Ու կը ցըռուէ չորս ծայրերը աշխարհքին՝
Վառ մըտածմանց բիւր կայծերը կենսալիր:

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

Տըժգոյն տըղայ մ'էր, կանխահաս սիրահար,
Այրած հոգին այն անսովոր կըսակէն,
Եւ ապերախտ իր կեանքին ալ ըրած քէն,
Ինչպէս կընկան՝ զոր ողոքել չենք կըրնար:

Իր տենդակոծ մատներուն տակ՝ մի քընար
Մերթ մըրմընչեց հեծեծագին՝ քաղցրօրէն,
Ու մերթ գոռաց բողոքի շեշտն հըրեղէն.
Մինչեւ ինկաւ տըժգոյն տըղան վըշտահար:

Բոցի, բոյրի, կայծի, վարդի ու շանթի,
Մերթ խօլ կիրքի, մերթ արցունքի, աղօթքի
Քուրայ մէր, ան, հէ՛դ պատանին բազմացաւ:

Առառուն երգեց. շունչն՝ հատեր էր իրիկուան,
իր հոգին ալ (վերջալոյս մը կը մեռնէր),
Խունկ մաքրաբոյր, լուռ մըխալով ցընդեցաւ:

Խ Ա Ն Ո Ւ Թ Պ Ա Ն Մ Ը

Գաւառի մը խորը երկրի մ'աննըշան,
Աւանի մը հին փողոցին անկեան մօտ,
Խանութ մ'ունի վերեղակը մըտաշփոթ,
Կըրպակ մը՝ զոր իր պապէն է ժառանգած:

Այդ կըրպակը՝ ստհմանն է իր գոյութեան,
Եըրջագիծը անյեղին
Իր աննըշան ու անշըշուկ կենցաղին,
Այդ կըրպակը՝ իր խոհերուն թանկագին
Նըւիրական սուրբ բոգին:

Հոն՝ աշխարհի հաճոյքին,
Հոն՝ աշխարհի պէտքին համար,
Փերեգակը՝ մունջ ու խռնարհ,
Կը վաճառէ կըտաւ, կերպաս, տըպածոյ,
Եազմա, գուլպայ, փէս, անկուսծոյ,
Եւ՝ այսեղէն իրեր չնջին անհամար,
Կըտաները՝ խոշոր ժանդոտ իր կանդունով
Կը չափէ,
Ու մըկրատովլ մ'անսահման՝
Կը կըտրատէ զանոնք երբոր պէտք ըլլան,
Ու երկուքն ալ, մըկրատն՝ ինչպէս այդ կանդուն,
Կըրպակին հետ'
Ժանդութիւն մընացեր է այս մարդուն:
Ամառ օրերն՝ օրն է տարի, օրն՝ անհուն,
Ու նեղ փողոցն է տամայի, անշըշուկի,
Եւ գընորդի մ'իսկ չերեւիր մազին շուք:
Այդ շանձրոյթի եւ ըսպասմոն
Եւ մաղաղկուն լսպատման մութ օրերուն,
Խանութպանը, կըծկած անկիւնն իր կըրպակին,
Տագնապահար ու անձկագին,
Կը չափչըփէ սեւ սահմաներն համբերութեան,
Եւ իր ժանդոտ մըկրատովլ՝
Կը մըկրատէ, կը յօշոտէ իր յոյսերուն,
Երազներուն խեռ ու դաշար
Բողբոջներըն անհամար:

Պապենական ժառանգութեան խըստամբեր
Խանքառապտուկ երկնաքարն իր կըռնակին,
Խանութպանը կըտսկայ, խանութպանը՝ անտարբեր

Աշխարհի բիրտ հեգնանքին,
Բոսոր արեան բիծ՝ մ'իր տըժդոյն շըրթունքին:
Ժաւանգակական երկանաքարն անսահման
Կը ծանրանա՛յ անկարեկիր, անհընարի՛ն,
Ժառապատանչ՝ այլ անբասիր,
Հոգւոյն վըրայ առ անձնամոլ փերեգակին:
Եւ այս տնկութ հարկն՝ իր հոգին կը ջընջէ,
Կ'ընկճէ զինքը, կը փըրշրէ կամքն իր վիրաւոր,
Ու եսութեան վերջին ծիւերն իր սըրտին՝
Կը փեթըրտին, կը փեթըրտին:
Ու չըլլային եթէ կանդունն ու մըկրատ,
Փերեգակը, իր իգձերովն անըսպատ,
Երազներովն իր առատ,
Այս աշխարհի լուրջ, հեռատես
Խմաստութեան խոհեմ աչքին՝
Կորա ծ, կորա՛ծ էր խոպառ:
Հիմա բիւր փառք արարչին,
Որ շընորհեց իմաստութիւնն իր երկիւղին
Այս աննըշան մտրդուն ջընջին,
Ու՝ ո՛չ մէկը ոչինչ գիտէ իր ներսէն,
Ո՛չ ոք ոչինչ պիտի գիտնայ իր ցաւերէն,
Ու վըշտագին պատմութիւնն իր փըճացման,
Պիտի տնցնի լուռ, անվաւեր, աննըշմար,
Եւ իր անզօր երազները թանկագին՝
Պիտի չիյնան զո՞յ այս ուամիկ աշխարհքին
Պիդ, շընկան ծալրանքին:
Ու մինչեւ վերջն իր օրերուն սեւածիր,
Հոն, կըրպակին կըծկած անկիւնն աննըշմար,
Փերեզակը մունջ ու խոնարհ,

Պիտի ծախէ կըոաւ, կերպաս, տըպածոյ,
եազմա, գուլպայ, ֆէս, անկուածոյ,
Եւ այսեղէն նիւթեր ջընջին անհամար,
իր հինաւուրց կանդունով
Զափչըփելով սեւ սահմաններն համբերութեան,
Եւ իր ժանգոտ մըկրատով
Յօշոտելով իր յոյսերուն
Եւ իր վըսեմ անուրջներուն
Բողբոջներըն անհամար, բողբոջներըն անըսպառ
Իքը աշխարհիս իմաստութեանը համար:

ՈՒՅ ՊԵՐՊԱԿԻՐԵԱՆ

«Գեղեցիկը, ճըշմարիտըն ու բարի՛նո՞»
Կը ճառէր ան աշխարհի չորս հովերուն,
Կ'ուսուցանէր անկեղծ շեշտով մը թրթուուն,
ինկած մարդոց ուղեկորոյս արջառին:

Մարիցաւ ինք, այլ իր մըտքին՝ կը վառին
իտէալով լուցուած մոմերը ցընծուն,
Ու կը հնչէ դեռ սըրտաբուխ ալէլուն
իր մաքրափայլ սոկեղինիկ բարբառին:

Այս հաւատես անուրջին՝ լի հեշտանքով,
Տըքնեցաւ ան, արի՝ դարբինն, յուզմանց բոլ.
Նոր մարդկութիւնն կըռել, կոփել կ'երազէ՞ր

Ով կամաւոր անմահութեան հաւատքին,
Ինկա՞ր,— անմեռ մընաց մեր մէջ քու հոգին,
Յիշատակիդ՝ մաքուր հալուե, խունկ ու սէ՞ր:

ՍՊԻԾԱԿ ԵՐԱԶ

ՍԻԱՓԻԼԻՑ

Լուռ երկայնքովն հորիզոնին ամպամած
Կը գեգերի ուղեւորը վարանոտ,
Եւ գեշերուան արհաւալի գլունէն բաց՝
Սեւ ուրուական կ'իշնէ խաւարը շըփոթ:

Կը տեղայ ձիւնն անկարեկիր թուլութեամբ,
Կանգնելով իր անհուն տաճարն ըսպիտակ,
Եւ բընութեան հոգին թաղծոտ, մըտամիոփ
Կը սարսըռայ այս ձիւնեղէն սուգին տակ:

Ճերմակ տըխուր դաշտերուն մէջ աճսահման,
Արհաւերքը կայ լուռ, խաղաղ իրերուն,
Եւ ըսպիտակ բըսդաշարը լեռներուն
Ռւնի խորին ըըրջութիւնը լավասման:

Մերթ կը լսուին տարտար վանկեր վայրենի,
Խուլ արձագանգ՝ լերանց կարմիր կըքքերու,
Եւ հէդ ճամբորդն արհաւերքի տենդն ունի,
իր ծածկամիտ ճակատագրէն՝ շըւարուն:

Կը մըթագնի ցուրտ նայուածքը ճամբորդին,
Այս ըսպիտակ ողողման մէջ՝ խեղդամահ,
Ու կը դիզուի ձիւնն անտարբեր իր չորս դին,
Սեւ մատնութիւն, յուշիկ, անձայն ու խալաղ:

Եւ ան՝ հըպարտ՝ կը մարտընջի անտըրտունջ,
Անգութ ճերմակ յարձակման դէմ դատախազ,
Եւ հովին դէմ որ կը յուզուի սաւնաշունչ,
Արհաւերալից իրիկուան մէջ վալահաս:

Ա՛ւ կ'սպառին վերջին ուժեր մարդկային,
Եւ ճամբորդը կ'ընկճի՝ բախտին անձնառութ,
Մինչ երկեւզի չունի արատն իր հոգին,
Խիզճն՝ ապահարկ նուաստացման խայթէն սուր:

Այլեւս անուշ ճերմակ անուրջ մ'անըլրան
Կը լեցընէ արի ու ջինջ իր հոգին,
Արքեցութիւնն այս անբասիր պարտութեան
Զայն կը թաղէ մոռացման գիրկն հեշտագին:

Բւ կ'երկարի՝ պահն ըսպիտակ երաղին,
Հեռու՝ մարդոց գիտութենէն սըրբապիղծ:
Կը ցըրտանան հոն կըրակէ՝ կիրքերն հին,
Ու կը սառին ամէն պատրանք, ամէն իղձ:

Մահը, բարի՝ ազատարար, կը հասնի
Վասեր պահուն անպարագիր անուրջին,
Եւ ուղեւորն ա՛լ մարդկային հոգ չունի,
Երանաւէտ սեմին վըրայ ոչինչին:

Տակաւ գիշերն իր աճսահման սեւ շուրջառ
Կը տարածէ դաշտին վըրայ մենաւոր,
Թաղելով այս մաքուր խորհուրդն՝ իր յամառ
Եւ ցըրտագին ծալքերուն տակ սըգաւոր:

Ըգգաստութեան, իմաստութեան Մայր, Թոյլտու՛ք
Ոգել պարծանքդ՝ հոգւոյս խանդովն երկնատուք,
Եւ քընարիս բիւր լարերը թող թընդա՛ն:

Յետամընաց վիպասանն եմ շըւարուն...
Իցի՛ւ շունչըս ձուլուի երկնից հովերուն,
Եւ յաւիտեա՞ն հընչէ նոր երգն այս գողթան:

ՈՍԿԻԱՄԱՅՐ ՊԻՑՈՒՀԻՆ

Տիկին Զապէլ Եսայեանին

Ո՞վ ինձ կուտար ամանորի հրձուանքն հին,
Նաւասարդի մարդարտավառ ջինջ առտուն,
Սոյրն եղջերուաց, վագելն՝ ազատ եղներուն,
Ո՞վ ինձ կուտար հանդարտ ծուխը ծըսանին:

Գինով հոգիս՝ անլուռ բամբիւ՝ ցընծագին
Կը հագներգէ յուշքն հինօրեայ տօներուն,
Եւ կը փորձէ հընչել քընարն իմ թրթուռն՝
Վաղնչուց փառքն Աստուածուհւոյն ուկեծին:

Ու մոլորո՛ւն, ցընորաքե՛կ եղըը վիհին,
Հիմա կ'ըմպէ մոռացութեան լեզի գ-ինին,
— Բարի՛ դեղթափ իր մարդկային բիւր ցաւերուն:

Մինչ հեգնալից գեղեցկութեանց հանդիսավայր,
Մըշտանորոդ պատրանքներու հինաւուրց մայր:
Դուն վաղեմի մեծ ըսփինքսն ես, ո՞վ բընութիւն:

ԵղիԱ ՏէՄիՐՃԻՊԱՇԵԱՆ

Յանդուդն՝ ինչպէս միստիկ ֆաքիր մ'ընծայաւոր,
Խոլ թեկնածու՝ վերանցական ճշմարտութեան,
Ցար կը փորձէր ան փեռեկել քօղն իսխեան,
Խարխափելով իր մըտածման նշդրակն անզօր:

Ու զինաթափ յիմար փորձէն հանդիսաւոր,
Մորմոքելով մոնազն անոք խորն իր անկեան,
Ա՛ւ կ'ընկըռկէր սեւ անդոհէն անեզրութեան,
Անկարելի ուխտի մ'անքախտ իբր ուխտաւոր:

Կը խուսափի՞ս տարտամին խորն օրէ օր,
իգու՞ր նայուածքս երեւոյթին դիւթաւոր
կը նըկըրտի ճըշդել վայրկեանն հոսանուտ:

Ու գինովցած անկարելի երագէն,
Ոտքերըս գեռ յամառօրէն կը վաղեն
Անվերջ ճամբուն երկայնքին վրայ բաղմախութ:

Ե Ր Կ Ր Ա Խ Տ

Եղիշն անդին, ու լեռներէն ալ անդին,
Մառախուղին խորն երազի մ'ոսկեփայլ,
Աշխարհ մը կայ, որուն պատկերն հոգեզմոյլ,
Կը կորսըւի ծոցն անըստոյգ անդունդին:

Զըքնա՛ղ աշխարհ, ուր խոկումներս կը փըթթին,
Անըրջահիւս տեսլերեւոյթդ անայլայլ
Կը լեցընէ պարապն հոգւոյս իմ մըռայլ
Որ՝ թաղծոքեկ՝ զքեղ կը տենչայ վերըստին:

Եւ եղէդին փողէն՝ ծուխ,
կըրակ ու բոց կը ժայթքէր,
Ու բացերէն բազմաբուխ՝
Պատանեակ մը հըրահեր:

Իր մօրուքն էր բացեղէն,
Արեւ՝ աչքերն էին զայգ...
Այս կըրակի խօլ խաղէն
Ի՞նչ կ'ըսպասուէր...: — Անըստոյդ

Այլ ծիրանի բացերէն
Վիժակները խաւարին
Հըրդեհնուելով համօրէն
Կը պատառուին, կը վառուին:

Ճոծ տմակերուն տակ մըթին
Հորիզոնին վերեւե
Կարմիր օձեր կը թըւչտին,
Հըդեհն, անհուն, կը վըռուի:

Կը բըռընկի ծովն ըսփիւռ
Եւ իր լանջքին վըրայէն
Հըրթիւներու բոյլեր բիւր
Զըւարթ պարեր կը պարեն:

Ու կը պարէ պարմանին
Խորն այս տօնին նախնական,
Երկինք երկիր ի՞նչ ունին...
— Ծագութ է այս նոր օրուան:

Կ Ա Ր Մ Ի Ր Ե Բ Կ Ո Ւ Ն Ք

Խաւարակուռ գեշերն էր
Բակըզենական գարերուն,
Եւ խորհուրդը կը պատէր
Բատուերն անձեւ իրերուն:

Կ'երկնէր երկինք ու երկիր:
Կ'երկնէր ծովը ծիրանի...
— Ու եղէդնիկ մը կարմիր
Ծոցւոր ալին կը ծընի:

Եւ աղօթքի պահու մը մէջ վերասլաց,
Հոգւոյն վընիտ ամենատես աչքը բա՛ց,
Տեսա՛ւ շարանն հըրաքանդակ տառերուն....

Ու դարե՛ր վերջ, նոյն իսկ դըպեր մ'աննըշան,
Այդ նիշերով թեւ կուտայ իր ներշնչման,
Առւրբին ձօնուած իր այս տաղովն անանուն:

ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ

Երանելին՝ մենակեաց մ'էր նորատի,
Հոգին՝ ազատ անցաւորին սկայմանէն,
Եւ անձնատուը Երազի մը տարօքէն
Որ մենութեան անկիւնին մէջ կը փըթթի:

Տըւայտանք մը խոր, անըսփափ կտրոտի
Մենակեացին կը պըրկէր սիրտն ուժդնօրէն,
Պիտի դըտնէ՛ր, երբ դար շընորհն հըրեղէն,
Պայծառ բըլիսում աստուածային ոլորտի:

իսկ ես՝ թաղծոս Արեւելքին հիր ծաղիկ,
Հին հայութեան աւերներէն՝ խըլտակ սին,
Առ քեզ, ո՞վ մարդ, իբր հոգենուէր երախտիք,
Կը բերեմ խունկն արիւնաներկ իմ ուխտին:

Ու կը թոթուէ քընարս՝ լաբերն իր խզուած
Անկիւնին մէջ մութ ոճրապարա օրուան հին,
Մինչ խընդութիւնն ապատ երգին յաղթապանծ
Կը լեցընէ ամայութիւնն իմ սըրտին:

Եւ ջերմեռանդ ուխտիս իբըզ վեհ վլկայ,
Զինջ կապոյտին խորութեանց մէջ մըշտակայ,
Իւր նախահօր անմեռ աչքերն հեռակայ
Պիտի քըթթին իբենց հրձուանքն անբարբառ:

Սեմին վլըրայ արշալոյսին նորափայլւ,
Զոր յաղթական սուրդ արիւնեց, ո՞վ քերթոզ,
Կ'ողջունեն քեզ ձայներ՝ ցեղին այն մըռայլ
Որուն լնծայ բերիր անուանդ վէս կոթոզ:

Արիւնաներկ հայ պատմութեան մութ էջին՝
Պիտի շողայ անչինջ՝ անունդ ոսկեատաւ,
Եւ երկարնակ դժբախտ եղբայրն իմ վերջին՝
Պիտի յիշէ զքեզ սըրտագին, ո՞վ Քիյեառ:

Տեսայ հեռուսն օձադաշտը ուղին լայն,
Տեսիլն հրափայլ՝ կարտանին ուխտաւոր,
Որ իրիկուան մէջ կ'անհետի լըոելեայն,
Խորն երազուն բըլուըներուն լուսաւոր:

Ես՝ տեսչահոր ու շուտրուն այցելու,
Զեղի՛ բերի հոգւոյս անմեռ իզձերն հին,
Եւ նախընծայ ուխտիս յուշերն օդոչու
Դեռ կը մըխան խորը թաղծոտ իմ մըտքին:

Ս Կ Ի Ւ Ը Ա Բ

Վայելեցի հըրազպյրը խիստ ու լուրջ
Խաղաղաւէտ գամբաններուդ նուիրական,
Նոճիներուդ միստիկ խորհուրդն հինաւուրց,
Ոսկեզօծուած՝ իրիկուան մէջ մոդական:

Ու Զամլըճան, վե՛հ բարձրութիւն, կազդուրիչ
Իմ գետնաքարշ նըւաստութեանս չըքոտի,
Բլուր երջանիկ՝ ուր մըտածումն է թըսիչ,
Ուր խընկաբոյր կըսւընկենին կը փըթթի:

Սերմերն առողջ՝ բընաւ պիտի չը մեռնին
Բսպասման մէջ վաղորդայնի գարունին,
Ու խորն յուռթի մըտքերուն՝ ծիլ պիտի տա՛ն:

Եւ գունագեղ ծաղիկներովն այն սերմանց
Պիտի հիւսեն փառքի պըսակ մը անանց
Քու պանծալի եւ անըստուեր մեծ անուան:

ՄԱՏԹԵՈՍ ՄԱՄՈՒԵԱՆ

Հընամենի հողագործի մը նըման
Աշխատութեան մշտագալար ուխտաւոր,
Կէս դար մ'ամբողջ վաղուան յոյսով բեղմնաւոր
Մըշակեցիր մըտքերու հողը խոպան:

Եւ ցանեցիր սերմերն անմեռ մըտած ման,
Տըխուր մարդոց ուղեղին մէջ աղցաւոր,
Ու մեկնեցա՞ր, ամուր՝ յոյսով լուսաւոր
Երազներուդ վաղուան փայլուն բողբոջման:

Աեւ ու անյօյս գիշերուան մը ոճրաբոյք
Երկարատեւ ըսպասումէն մաղաղլուն,
Այս առաջին առտըւան մէջ ուկեթոյք,
Բարի՛ արեւ, կը գըտնես զիս մըշտարթուն:

Ողջո՞յն քեզի, ազատութեան տատղ անշէջ,
Խմիախըստեայ մարդկայնութեանս պարզեւիչ,
Այս նորածագ ջինջ առտըւան տօնին մէջ
Արդարութեամբոց արքեցուր զիս քիչ առ քեչ:

Ա Զ Ա Տ Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Ե Ւ Ի Ւ Ն

Ողջո՞յն քեզի, ազատութեան նոր արեւ,
Կարմիր ծաղիկ երկարատեւ երկունքին
Արիւնլըւայ՝ կը փողփողիս իմ վերեւ,
Ու կը ցընծայ քեզմոլ՝ մըռամյլ երկինքն հին:

Ես՝ շըլացած փայլակնաձեւ տեսիլքէդ,
Կ'երկըրպագեմ փառքիդ առջեւ անսահման,
Ու կը տեսնեմ կարմիր ուղին լուսահետ
Զոր կը գըծես իսորն այս նորող առտըւան:

Մեծվայելուչ վերջալոյսերդ ես տեսայ,
Ուր արեւին հիմ նարինջը կը պանծայ,
Խաղաղաւէտ մահուան մը գերկն ուկեփայլ:

Երջանկութեան Սեմ, կը թողում քեզ նորէն,
Ու կը յուզուի սընանկ սիրտըս հեքնօրէն
Դեռ տենչալով բեւը գիւթանքներդ հոգեզմայլ:

Ս Յ Ա Ն Պ Ո Ւ Լ

Տեսայ ըզքեզ վերըստին, ո՛վ Սթանալու,
Երքեղապանծ խորհրդաւոր սերճ ստան,
Եւ հիւրընկալ ափունքներուդ ապաստան՝
Ուխտի բերի քեզ երազներն իմ խարխուլ:

Տեսայ ժոռաւար պարխապներըդ կսափուր
Գամբաններըդ՝ զոր կ'եզերէ նոձեստանն,
Եւ հարեմներդ՝ ուր Արեւելքն հեշտական
Կը բանտարկէ միսի գտնձերն իր զանխուլ:

Կասկածելի տունին դուռը խարիսքած
Կ'ուզեմ վակել մոռացումով մ'աննըկուն,
Ու թողուլ հոն տառապանքի հեծն ու լաց
Անյուսութեան լուռ գիշերի մը անքուն:

Գիշերուան մէջ՝ արեան բոյրովը մոլի,
Ուր տակաւին տարակոյմներ կը հեւան,
Ես կ'ըսպասեմ գեռ՝ անձկուս սկսու՝ յոյսով լի,
Ժըպիտներուն բոսոր՝ նորոդ առաջւան:

Մ Ե Ր Ն Ո Ղ Տ Ա Ր Ի Ւ

Մեւնող տարւոյն սեմին վըրայ ձիւնեղէն,
Տակնասպահար ես կ'ըսպասեմ առանձին,
Գեկտեմբերի ձըմեռնաշունչ երախէն
Դեռ կը լըսուին վայրադ երգերը հովին:

Կարմիր տարւոյն սեմին վըրայ մինակուկ,
Ինչպէս տան մը՝ ուր ոճիքներ կը մըխան,
Կըռնակս անոր ես դարձուցած անաղմուկ
Մոռնալ կ'ուզեմ թէ հոն յոյսեր իսաշուեցան:

ՊԱՐՈՒՀԻՆԻ

Սիսակին

Վերջալոյսը դեռ կ'երաղէ լեռներուն
Լուրթ կովերուն վըսայ անուրջ մ'սակեղէն,
Եւ շողերու խարսեաշ խուրձ մը շըւարուն
Հարէմէն ներս կը սըսպրդի հեշտօրէն:

Կը հովահրէ գարնան զեփիւռ մը՝ թեթեւ
Վիժակները պատուհանին կիսաբաց.
Հարէմէիքին կը ծըփայ խորն հեւ իհեւ
Հստուերներու կտայյոյ պար մը սսկեմած:

Բարձիկներու ձիւնադէղի մը վըրայ
Ընկողմաներ է հանըմը մեղկօրէն.
Բազմոցէն վար կախուած հեշտիւ կ'երերայ
Գիրդ ու նազոտ ձոյլ սըրունքը ձիւնեղէն:

Իր հինայուած մատուըներով կը դափէ
Ծընծղայաւոր նըրբին դափ մը սարսըռուն
Որ կը դողայ սոկեքանդակ սատափէ
Նըրբագալար շըրջանակին մէջ թըթուուն:

Եղանակ մը թեւ կ'առնէ իր շըրթներէն,
Ծոյլ վանկերու ծըփուն պար մը հազիւ հաղ,
Մինչ կը պարէ սենեակին մէջ՝ քրմօրէն՝
Պարուհի մը նոռնեհասակ, նոռնենա՛զ:

Ապակիէ բահաւանդներ գ-ոյնըզգոյն
Կ'ոզչագուրեն յոյը ծըղիներն իգական,
Եւ յուռութքներ կ'իշնան վիզէն պարուհոյն
Հնթարին, լանջքին վըրայ դիւթական:

Կըշուութիւններ, դանդա՞ղ ու ծո՛յլ ու ծըփուն,
Կ'արքեցընեն նազելագեղ պարուհին,
Որ հեշտօրէն կը կարկառէ սարսըռուն
Շըքեղ գանձերն իր դիւրաթեք իրանին:

Դաստակներուն կերաւութեամբն իր ճարտար,
Ան կը թըւի՝ ափերուն մէջ վարդագոյն,
Քաղել օդէն նոր պատրանքներ անդադար,
Որ խոյս կտաւան մատիկներէն պարուհոյն:

Ու երբ, թեթև, կը պըտուտքի թեւամբարձ,
ինքն իր գըրայ իբրեւ փառս մ'անալըսլէ,
Երջադպէեստին հաղմահարէն դարձ ի դարձ՝
Դուրս կը ժայթքէ զոյգ մը սըստունք ձիւնափայլ»

Ու մերթ, նազո՞վ, գլուխին սւսին կը հակի,
Խոպոպներու ողկոյզին մէջ յորդապեղ.
Կը շողշողան խոշոր օդերը սակի՝
Իր կըշտաւոր նազանքներէն հեշտապեղ.

Եւ յետ լնդ. կոյս՝ մէջքը յանկարծ՝ կը շաջի,
Տարով պարտին յայբառ խաղացք մ'աւաճիկ,
Մինչ կը պառթկան էնթթրիէն նարընջի՝
Զոյսէ ծիծերուն ձիւնաբլրերն համբարձիկ:

Խո՞ր, կիսավիմ՞կ, մեղկ նայուածքը պարուհւոյն
կը սըլլըրդի թարթիշներուն ընդմէջէն,
Եւ նըրբագիծ սեփանը շուկան յօնքերուն՝
ձերմանի դէմքին կստայ փայլ մը տարօրէն:

Ու կը պարէ ան, կը պարէ՝ դեռ երկար,
Բասուերներուն մէջ գունագեղ իրիկուան,
Մինչ հանըմը կը դափէ դափն անդադար,
Ծընծղաներն ալ ցանկութիւնէ կը դպուան:

ԱՌ Ընտանեաբուն մերեւ քան չէ մղնացեր
Բակեցընցուուշ վերջապոյսին հրազեն,
Եւ անթափանց գիշեաբոր լսուուերներ
Հարէմին լուռ խորհուրդները կը հիւսեն:

469

Թո՞ղ սըրտաւլնդէ բգքեզ տակաւին
Հո՞գիս, գէշ գ-ըրքի մը պարծանքին ունայն-
Կը սիրես կեանքը ու գեռ կ'ապրիս զայն,
Քանի չէ ցանքքած հեգնութեան գենին:

Եւ չես գանգատիր եթէ եղաւ որ
Գիրքըդ ըստեղծեց նոր յայլ մ'իբական.
Գիտե՛ս, վըճեւն է ձականապրական
Կը համոզերպիս բախտիդ՝ գըլսիկոր.

Կը ջանաս փրկութիւ Հոգեբրէ ունայն,
Աւ կը խորտակես կապերը բռոր,
Եւ քաղցրածը պատի՛ կ'երթաս անմոլոր՝
Դէպի խորհուրդը անվերջ գեշերուան։



ՅԱՆԿ

Ճակատագրական ուխտ

5 ✓

ԲՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Ամառ զիւեր	9 ✓
Անըշանիք	11 ✓
Ապրելու զիմովութիւն	13
Քայլայում	15 ✓
Զմեռ զիւեր	17
Աճնաթային	19
Խմ այգիս	21
Շուբերուն տակ	23
Ճերմակ տօնը	25
Զմեռուան զիւեր	27
Աբասխային ներքեւ	30
Չիւնը	32
Աճնան զիւեր	34
Աճնան ծաղիկներ	36

ԽՈՒՆԿ ԵՒ ԱՌԻԹՎԱՌ

Այսպէս, կեանքին	41
Տիուր մուսայ	43
Պղծուած պատարագ	45
Չմեռ զիշեր	47
Առաճնութիւն, երազ	49
Պատարագ	51
Գիշերուան նամբորդը	53
Վերադարձ	55
Կարօներս	57
Ներենչում	59
Անել երազ	61
Օրս	63
Սիրս անքաւ սուզերով	65
Որքան զգաս	67
Քնար, զիտես	69
Դիտէ՛ հո՞զիս	71
Ո՞վ փանափի սուզեր	73
Մուր է սենեակս	75
Լռութիւն	77

ԻՐԻԿՆԱՄՈՒԹԻԾԻ ՔՆԱՐ

Չմեռուան հովուերգութիւն	81
Արինոնց իրիկուն	83
Աղօրք	85
Մաշած պատկերներ	87
Վերջալոյսի սաղեր	89
Չինոնց իրիկուն	91
Ճամբուն վրայ	93
Կուզայ ձիւնը	95
Բլուրը	97

Խաղաղութիւն

Պուրակի	99
Չորակի	101
Խրիկունը	103
Խրիկունը	105

ՊԱՏԿԵՐՆԵՐ ԵՒ ՏԵՍԻԼՆԵՐ

Ոգեկոչում	109
Պետրոս Գուրեան	111
Խանութպան մը	113
Ռ. Յ. Պէրապէրեան	117
Սպիտակ երազ	119
Ռոկիամայր դիցունին	122
Եղիա Տէմիրնիպատեան	124
Երկրախս	126
Կարմիր Երկունիք	128
Սուրբ Մեսրոպ	130
Բիեռ Քիյեառին	132
Ակիւտար	134
Մատքեռս Մամուռեան	136
Ազատութեան արեւին	138
Արանպուլ	140
Մեռնող տարին	142
Պարունին	144

ՎԵՐՁԱԲԱՆ

Վրիպակ	✓
Ցանկ	

Կ Օ Բ

Վ Ր Ի Պ Ա Կ

ՍԽԱՆԼ. ՈԽԳԻՒԶ

- | | | | | | |
|-----|-----|-----|----|-------------|-------------|
| լ.զ | 22 | առղ | 9 | մըզուի | մըզուի |
| » | 24 | » | 16 | հիւլէներս | եւ իվլէներս |
| » | 26 | » | 6 | մը | մ'է |
| » | 27 | » | 1 | սենեակին | սենեակին |
| » | » | » | 5 | երկենքին ու | երկինքին ,— |
| » | 29 | » | 3 | լսուլ | փուլ |
| » | 33 | » | 1 | երկենքէն | երկինքին |
| » | 59 | » | 9 | աըխուր: | սըխուր |
| » | 114 | » | 27 | երկնաքարն | երկանաքարն |
| » | 120 | » | 6 | կըրքերու | կըրքերուն |
| » | 129 | » | 8 | անըստոյդ: | անըստոյդ: |
| » | 138 | » | 2 | երկունքին | երկունքին, |

Կեդրոնատեղի

ՊԱԼԵՆՏ ԳՐԱՏՈՒԻՆ

Գի 6

6 ԴՐՈՒՅ

ՀՀ Ազգային գրադարան



NL0343380

38470